

891.714

8-68

1182

1183

1184


1185

1186



PUBLICATIONS DE LA SOCIÉTÉ FRANÇAISE
D'HYGIÈNE

HYGIÈNE
ET
ÉDUCATION PHYSIQUE
de la
DEUXIÈME ENFANCE
(Période de 2 à 6 ans)



Rédigé par une commission de la Société
M. M. R. BLACHE, ~~A.~~ A. HOULÈS, LE COIN. rapporteurs.

Édition Arménienne
par le Dr D. S. Péchedimaldji.

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ ԳԱՂՂԻԱԿԱՆ ԱՌՈՂԶԱԲՑԱԿԱՆ
ԲՆԿԵՐՈՒԹԵԱՆ

1127

ԱՌՈՂԶԱՊԱՀՈՒԹԻՒՆ

ԵԿ

ՏԱԾՈՒՄՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ

ԱՌՈՂՑԻՆ ՇՐՋԱՆ, 2 ՏԱՐԵԿԱՆԻ ՄԻՆՉԵՒ 6

1002
12/648
2



ԽՄԱՐԱԳԻՐԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԻ ՅԱՆՉԱՍՊՈՂՈՎԻՆ

Պ. Պ. ՊԼԱԶ *, Ա. ՀՈՒԼԵԶ, ԼՅ ՔՈՒԱՆ, տեղեկաբերք

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԵՆ

ԲԺԻՇԿ Տ. Ա. ՓԷՇՏԻՄ ԱԼՃԵԱՆԻ

ԱՆԴԱՄ ԳԱՂ. ԱՌՈՂ. ԲՆԱ.

= 1883 =

ԴԻՒԱՆ

ԳՈՐԾԻԱԿԱՆ ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

(1882)

Շաբաթ նույնագույն ։ Ն. Վ. ՏՕՆ ԲԷՏՐՈ Բ. ԿԱՅԱՐ ՊՐԵԶԻՆՏԵՐ :

Ա. ԱՐԵՆԱԿԱՆ Պ. ՄԱՆՈՒԵԼ-ՏԱՎՈՒ :

Փախ-Արքականական Պ. Պ. ՏԻՒԽԱՆ-ՖԱՍՏԵԼ, ՄՈՒԹԱՌ-ՄԱՐԹԵՆ, ՊՈ-
ՆԱՅՈՆ, ՄԻՒԼԵՐ :

Ա. ԱՐԵՆԱԿԱՆ Պ. Պ. ՏԻՒԽԱՆ-ՄԱՐԹԱՆ, ԺՈՒԹՈՒՆ, ՍԱՅՈՒ ՄԵՆԱԿՈՒ
(ԱՆՀԵՇ), ԼԱՆՏԵՐ, Կ. ՄԷՆԵ :

Անդամներ Վարչական Խորհրդույ,

Պ. Պ. ՏԻՒԽԱՆ-ՔԱՅՅ, ԲԷԱՆ, ԼԻՄՈՒԶԵՆ, ԲԱՍԱՆ, ԹՈԼԵ, ՔԱԼՎՈ, ՄԱԼԱՆ,
ՊՈՅԱՆՈ, ԼԱՏՈՒ ՏԸ ԼԱՏԱԽԻՌ, ՏՈՄԵՆ (է Բարիլ) :

Պ. Պ. ՄՈՅԵՆ, ԼԲԹԱՏՐ, ԹԱՄՄԱՆ, ՆԻՎԵ, ԵՎՈՒՍՈ, ՀՈՒԶԵ ՏԸ Լ'ՕԼՆԻԱ,
Լ. ՎԻԼՅՈ, Կ. ԹՐԱԲԱՆՈ, ՖԱՌԻՆԱ, ԹՈՒՌԱՍ (է Քառասուն)

Գանձապետ. Պ. ԹՈՒՀԻՐՈՒ :

Գրադապետ. Պ. ՏԻՌՈՄԵՆ :

Տեսական առաջարկելու վայրեւիլ ։ Պ. Լ. ԼԲՊԵԿ :

Ա. ԱՐՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԵԽ ՏԱՄՈՒՄՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ

(Առաջին շրջան, 2 ՏԱՐԵԿԱՆԻ ՄԻԱՅՆ 6)

Գաղղիական Առողջաբանական ընկերութիւնն այս
տիտղոսով մի իննդիր մրցանքի դրաւ 1881 տարւոյ հա-
մար :

Այս նպատակաւ կազմուած յանձնաժողովն հե-
տեւեալ անձերէ կը բաղկանար : Պ. Պ. Տիւռան-Ֆառ-
տէլ՝ առէնապէտ, Պառպէթ, Պէմչն, Է. Քաշէօ, Օ.
Քօմէդան, Կօյառ, Ա. Հուլէզ, Հիւպէռ, Լանտրէ տը-
լա Շառիէռ, Լ. Քուան, Մէնէ, Մէնիէռ (Անհէշ), Տը-
Բիէթուա-Սանթա, Վառմօն, Պլաշ, Մէնիաբէր : Յանձ-
նաժողովն մրցանքի յուղարկուած ինն յիշտակագրերն
խնամօք քննելէ վերջը, առաջարկեց որ հետեւեալ
վարձատրութիւնը չնորհուին :

Մէրաւ ուկեղօք

Պ. Վ. Է. (Յակոբ) Աւագ բժիշկ առաջին դասակարգի
(ի Շալօն առ Մառնայ) :

Մէրաւ ուրժուեալ

Պ. բժ. Լիսօնա (Յարիզէ) :

Մէտալ պուլիտ

Պ. Պ. բժ. Ա. Միւլէռ (Ալթքիրհէ)

բժ. Կոլէ (Ժընէվէ)

բժ. Է. տը լա Հարբ (Լօգանէ)

Յետոյ այս կարեւոր յիշատակագրոց մէջ պարունակեալ ընսկիր ատաղճքներէն օգուտ քաղելով՝ ընկերութիւնն յանձնեց Պ. Պ. Պլաշի, Ա. Հուլէզի եւ Լը Քուանի, ներկայ պրակս խմբագրելու հոգն, եւ այսպէսով եղաւ սա Գաղղիական Առողջաբանական ընկերութեան գործն :

613.95

Q-73

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՒՅ

	ԵՐԵՎ
ՑԱՆԿԸՆ	1
Ա. Բնակութիւն	3
Բ. Օդ և լոյս	5
Գ. Աստվածան չերմութեան	8
Դ. Պառկեցնելու եղանակ	10
§ 1. Անկողին	10
§ 2. Քուն	12
Ե. Զգեստք	14
Զ. Սնունդ	20
Ե. Մարմական մարդութեան խնամք	26
Աւազան և յարդարանք	27
Ը. Առողջապահութիւն և կրթութիւն զգայարանաց	30
Թ. Մարմակրթանք, պտոյտք	36
Ժ. Ռւսութեառութիւն — սորա վկանելոն երկրորդ մանկութեան մէջ	40
Ժ.Ա. Առողջապահութիւնն որպէս նախազգուշական բարոյականութիւն	42
Եղբակացութիւն	44

1127

ԱՐԱՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ե Ի

ՏԱԾՈՒՄՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԵԿԱՆԻ ՄԻՆՉԵՒ

—

ԱՐԱՂՋԻՆ ՇՐՋԱՆ, 2 ՏԱՐԵԿԱՆԻ ՄԻՆՉԵՒ 6

Յ Ա. Ռ Ա. Զ Ա. Բ Ա. Ն

Մանուկն երկու տարեկան է : Նա կ'սկսի արդէն քայլել, մի քանի բառ արտասանել, եւ զինքը շրջապատող առարկայից հետ մարմնով եւ մտքով հազորդակցութեան մանել : Խմացական կարողութիւնն կ'սկսի արդէն զարթնուլ : Երբ կենաց այս նոր շրջանին կը հասնի մանուկն, նորանոր պարտաւորութիւնք նորա մօր վերայ կը ծանրանան : Այն պաշտօնն որ Աստուած նմա առաջին օրէն տուել է, փոխանակ վերջանալու՝ գողցես աւելի կարեւորութիւն կ'ստանայ : Նա արդէն իւր սկսած գործն պէտք է ընդլայնէ եւ ամբողջացնէ : Պէտք է որ, հանճարեղ խնամօք, այդ նորատի արարածն ուժեղ եւ կորովի մի անձ ընէ եւ կանխաւ պատրաստէ զայն կենաց պայքարներն մղելու : Եւ որպէս զի իւր այս ազնուագոյն վաստակոց մէջ չը վ'ատի թը նաւ, պէտք է յիշէ շարունակ որ մի մանկան առողջութիւնն նորա մօրմէ կախումն ունի եւ թէ իւր ծընկանց վերայ է որ ոլիտի կազմակերպի հրաշակերտից

գեղեցկադոյնն , այն է առաքինի մարդն , և առաքինի կինն : Մեր օրերն ըստ բաւականի չեն լիշեր թէ կարեւոր է առաջին հասակին մէջ մանկան մարմնային կրթութեամբն զրադիլ : Կ'աճապարեն յոյժ որ նորա խմացականութիւնն աշխատեցնեն , որպէս զի փոքրիկ հրաշալիքներ ունենալով վառաւորին : Այդ խեղծ փոքրիկ արարածներն չարաչար աշխատցնելով , թէպէտ փոքրիկ հրաշալիքներ են չորս տարեկան եղած ժամանակնին , բայց երբ տասն տարեկան կը լինին անկարող են ուսանելու (1) :

Երկրորդ մանկութեան առողջապահութեան նպատակն է ուրեմն , վարել իմաստութեամբ մանկան մարմանական զարգացումն . հեռայնել անկէ ամեն ինչ որ կարող է յապաղել այդ զարգացում , ինչ որ թէ ներկայի եւ թէ ապագայի մէջ մի հիւանդութեան պատճառ կարող է լինիլ , որոնել թէ ինչ հանդամանաց մէջ դիւրագոյն է ջնջել այն չարաբեր ծիլերն զորս ծնողը իւրեանց սրգւոց կ'աւանդեն , իբր մի զեղիս կննաց արժանաւոր պատիմն կամ իբր հիւանդութիւններէ սպառեալ առողջութեան մի տիսուր ժառանգութիւնն : Ի մի

(1) Թուրքիանակ Հայոց մէջ տղաք վեց տարեկանին տառած վարժարան յուղարկելու կամ տան մէջ ընթերցանութեամբ զ բարեցնելու սովորութիւնը չը կայ և լաւ է որ չը լինի , վասն զի բացի մարմնու տկարացնելէ որիշ տառաւելութիւնն չունի այդ : Վակայն չառերն սովորութիւնն ունին , հազիւ մանուկն ուրիշ եւած , մի որիշ տուն յուղարկել զայն որու սպառակն խրկելու կըսէն , գոնէ ցերեկներն նոցա հոգին և հանած աղմուկէն զերծ մնալու համար : Այս սովորութիւնն սաստիկ վատաքերէ տալուցոց , վասն զի ոչ միայն ծնողական լինամքն և զգութիւնն չեն կարող նորա գոնել վարձեալիներու ձեռք , ոյլ և ձմեռն սպատական եալ կամ ցորստ օդի մէջ , ամսան հողմոց հսանդներու ննժարկուած պարաւորած են նորա իբր արձան նստիլ մի տափակ բազմուցի վերայ և ձբչու այն տարբիքն մէջ ուր տղայր աղստութեան , խաղի սիստ ունին և ձբչու այն տարբիքն մէջ ուր տղայր աղստութեան , խաղի սիստ ունին և օտարէ վախն և բարոյական ճնշումն աղեստիրեր են : (Յ. թ.)

բան , երկրորդ մանկութեան առողջապահութիւնն նը-պատակ ունի մարմնն կազդուրել եւ հիւանդութեանց առաջն առնուլ :

Այս մի քանի էջերուս մէջ , զորս գլխաւորապէտ և հարց եւ մարց կը նուիրեմք . պիտի ջանաւոք որքան հնար է պարզ եւ որոշ եղանակաւ խօսիլ այն առողջապահական կանոններու վերայ որք տղայոց երկրորդ մանկութեան , այսինքն Զէ մինչեւ Յ տարեկան հասակին կը վերաբերին , մեկնել թէ լինչպէս փոյթ տանիլ հարկ է նոցա մարմնական կրթութեան , մինչեւ այն ժամանակ երբ մանուկն իւր ծնողը կը թողու եւ դըսւոց կը մտնէ :

Ա.

Բ Ն Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մի ընտանեաց հայր պէտք է որքան հնար է ընդուրաձակ , օգաւէտ , լաւ լուսաւորած եւ մանաւանդ խոնաւութենէ զերծ մի բնակութիւն ընտրէ : Պէտք է հեռացնել տունէն ինչ որ նեխուուելով կարող է օդն ապականել եւ հիւանդութիւններ յառաջ բերել : Այս նպատակաւ պէտք է որ վերջին ծայր մաքրութիւնն տիրէ թէ բնակութեան ներսը եւ թէ նորա շուրջն ։ Պէտք է թէ քաղաքն եւ թէ գիւղն գետներես սեննեակներու մէջ չը բնակիլ երբէք , մանաւանդ երբ այդ սեննեակներն զառ ի վայրի ստորոտն կառուցած են : Քաղաքներու մէջ նախապատիւ պէտք է համարիլ այն զաքներու որք գետավիներու , հրապարակներու , լայն եւ ուղիղ փողոցներու վերայ կը գտնուին , վասն զի այն տեղերն օդն աւելի դիւրութեամբ կը փոփոխի եւ աւեղեակն ստէտ կ'այցելէ :

Բայց ամեն ոք կարող չէ իւր բնակութիւն ընտրել ուր որ հարկ է : Շատ աշխատաւորներ , շատ ընտանիքի խեղճ հայրեր կան որք իւրեանց որդիքն խեղճ տուներու մէջ միայն կարող են բնակեցնել : Սոցա մասնաւանդ կը պատուիրեմք որ զգու շանան գետնայարկի վերայ բնակելէ , վասն զի գետնայարկերն միւս յարկերէ աւելի խոնաւ եւ նուռազ հօփասուն են : Զգուշանալու է նաեւ տանեաց ներքեւ գտնուած բնակութիւններէ որք ձմեռն շատ ցուրտ եւ ամառն շատ տաք կը լինին :

Ոէտք է ուրեմն զիտնան , թէ աղքատն եւ թէ հարուստն , որ տղայոց համար ընտրելագոյն սենեակն այն է որ տանը ամենէն ընդարձակի , ամենէն օգաւէտն է , այն՝ որ ծագող արեգական ճառագալթներն կ'ընդունի : Տղայք՝ ընտանեաց միւս անդամներէ աւելի օդի եւ արեւու կարօտութիւն ունին , ուստի նոզա բոնակած սենեակն որքան աւելի օդ ու արեւ առնու այնքան լաւ է : Բնաւ սենեակի մի զոյ խորչին մէջ պէտք չէ պառկեցնել տղայք եւ ոչ մուլթ սենեկիկներու մէջ : Նոցա անկողիններն վարսդոյրներով պէտք չէ գոցուած լինին : Ոէտք է որ մանուկն ննջած ժամանակ օդը նորա բոլորտիքն աղտօրէն շրջի :

Եթէ տունը բաւական ընդարձակ է՝ լաւ է որ մեծ սրա : մը յատկացնեն ուր տղայք անձրեւի կամ վատ օդի ժամանակ կարողանան խաղալ : Խակ եթէ տունը բաւական մեծ չէ , լաւագոյն է որ 2 էն 6 տարեկան տղայք ապաւէնի սրաններն (salle d'asile) յուղարկուին (1) : Շատ է խսկ արդէն այդ խեղճ փոքրիկ աշաւ-

(1) Անդ երկիրն ուր այսպիսի հաստատութիւն չկայ , ինչպէս նաև չառափակար հաստատութիւնք , երբ բնաւաթիւնք առողջապահական ամեն հանգամանքներն չունին՝ լու է որ ծնողք օրն երկու անգամ տունն դուրս հանեն աղայք որ եղանակին որ լինի , բացի երբ օդն արտաքոյ կարգի աւերած է :

րածներուն գիշերն նեխեալ մի օդի մէջ անցնելն զոր գիւրութեամք չեն կարող փոփոխել :

Գիշերն պէտք է սենեակէն դուրս հանել ծաղկներն , կենդանիներն եւ ամեն ինչ որ կարող է օդին մաքրութիւնն ապականել :

Մանուկն զարթնելին վերջը երբ սենեակէն դուրս կ'ենէ՛ պէտք է անպատճառ պատուհանները ամբողջապէս բանալ , խնամօք սենեակը աւելի եւ խոնաւ մի լաթով ժողովել տախտակամածին վերայ եւ կարասիներու ներքեւն հաւաքուած փոշին : Երբ հարկ լինի տախտակամածն լոււանալ , լաւագոյն է տաք եւ չոր եղած մի օրն ընտրել պատուհաններն ամբողջ բանալ եւ արագ մի հողմոյ հոսանք (courant d'air) հաստատել , որպէս զի խոնաւութիւնն չուտով անհետանայ : Եթէ այդ լոււանալու գործողութիւնն ձմեռ ատեն պատահի՝ եւ չը կարողանան դիւրութեամք հողմոյ հոսանք հաստատել , այն ատեն վառարանի մէջ պէտք է կրակ գնել որ սենեակը չորնայ :

Երբէք պէտք չէ մոռանալ՝ որ տղայոց առողջութիւնն զլիսաւորապէս բնակութեան մաքրութենէն կախեալ է :

Բ.

Օ Դ Ե Կ Լ Ո Յ Ս

Եթէ հարկ լինի մի տղու համար ընտրել կամ լաւ մի մնունդ եւ կամ չնչելու մաքրոր մի օդ , պէտք է առանց վարանման այս վերջինը նախալատիւ համարել : Ուստի առաւելապէս կը պատուիրեմք ծնողաց որ , ինչպէս արգէն ըսկին , իւրեանց աղայոց ննջելու պենեաւ-

կին առատօրէն օդ տան , բայց մանաւանդ պղքան հը-
նար է ազատ օդի մէջ ապրեցնեն զայնո (1) : Այսպէ-
սով տղայք , ոչ միայն օդին օգտարեր աղդեցութիւնն
կը վայելեն , այլ եւ լոյսի ոչ նուազ նպաստաւոր ներ-
դործութիւնն :

Այն տղայք որք բաղմամարդ քաղաքաց մէջ կը
մեծանան , որք հազիւ թէ ազատ օդի եւ առատ լոյսի
ներգործութեանն ենթարկեալ են , անագան կը զար-
գանան , տղոյն , միսերնին թոյլ եւ ուռած կը լինին ,
նոցա անդամներն շատ անդամ ձեւէ կերնեն եւ կան-
խապէս իւրեանց մազմոյն մէջ կը դոյանան կուրծքի
հիւանդութեանց այն ծիլերն որք մարդկանց մէջ այն-
քան զոներ կ'ընեն : Օդի եւ լոյսի պակասութենէն ար-
դայք յապագային հիւծական ախտի կ'ենթարկուին , այն
տղայք՝ որք եթէ քաղաքէն դուրս մեծանային ուժեղ եւ
կորովի պիտի լինէին : Մի բոյս որ օդէ դրկուած է իւր
ոյժն եւ իւր գոյնը կը կորուսանէ , նոյնն է նաև տը-
զայոց համար :

Երկու տարեկանէն վերջը , մանկիկը կարող է
քայլել , վագել , շարժիլ եւ ճիշդ այս պատճառաւ ցուր-
տէն վնասուելու այնքան երկիւող չ'ունենար , ուստի
առանց սնպատեհութեան կարելի է թողուլ զայն ա-
զատ օդի մէջ : Նա տակաւ առ տակաւ փոլորխական
օդերուն կը վարժուի եւ ապա գրեթէ ամեն տեսակ
օդի կարող է դուրս ելնել : Տղայոց շրջագայութեան
համար մայրերուն ընելու զգուշութիւններն հետեւ-
եալներն են :

Ամառուան ամենէն տաք ժամանակներն՝ ման-
կիկը օրուան մեծագոյն մասը պէտք է դուրսը անցնէ :
Գալնան եւ աշնան եղանակներուն , առ նուազն չորս
կամ հինգ ժամ : Չմեռն , ամեն ժամանակ որ արեւ կայ:

Այս կանոնաց պահպանումն տղայոց առողջական
վիճակէն կախեալ է , նոյնպէս բնակուած երկրէն եւ
օդին որպիսութենէն : Զորօրինակ եթէ օդը ցուրտ բայց
խոնաւ է , մանկիկն դուրս չեն կարող թողուլ որքան
կարող են թողուլ ցուրտ բայց չոր եղած ժամանակ :
Երբ օդը տաք եւ չոր է , մանուկն զրեթէ ամբողջ օրն
դուրս տեղ կարող է անցնել : Ընդհակառակն եթէ օդն
տաք է բայց միանգամայն խոնաւ՝ մանուկն պէտք չէ
իւր ժամանակն բացօրեայ տեղ անցնէ , վասն զի այն
ատեն նորա առողջութիւնն վտանգի կ'ենթարկի եւ կը
տկարանայ նա : Առաւօտուն դուրս ելնելն նախառա-
տիւ է քան երեկոյին : Բայց ինչ որ լինի օդին որպի-
սութիւնն , տղայք պէտք է տուն մտնեն արեգական
մտնելէն առաջ եւ եթէ բանաւոր մի պատճառ չը լի-
նի , բնաւ այն ժամէ վերջը դուրս չելնեն : Չմեռն երգ
տղայք տաքցած մի սենեակի մէջ կը մտնեն՝ մի թո-
ղուք որ կրակին շատ մտենան , որով շատ անպա-
տեհութեանց առաջքն կ'առնուքք : Նախ որ մարմիննին
չեն այրել եւ ապա գերծ կը մնան այն վտանգներէ որք
կը պատահին երբ մարդ յանկարծ պաղէն ցուրտը կանց-
նի : Այս անպատեհութեանց թեթեալոյնն է այն կար-
մըրութիւններն որք կը դոյանան ձեռքերու եւ ոտքե-
րու վերայ եւ որոց ձմեռնակ կամ ցուրտի բաժնու+ մնուն-
ները կըտան :

(1) Ինչպէս առաջին մանկութեան մէջ՝ նմանապէս վերջն պէտք
չէ թողուլ տղայքը որ երկար ժամեր չորս կողմէն փակուած սրահներու
մէջ անցնեն , մանաւանդ եւ ըներկայ զսնուողներն դասպատ ևս կը ծխեն ,
որ մանկանց թորերուն սասափէ կը վնասի , ջիւելն կը թուլացնէ և գլխա-
ցաւութիւն կը պատճառէ :

զ.

ԱՍՏԻՃԱՆ ԶԵՐՄՈՒԹԵԱՆ

Տղայոց սենեակն պէտք չէ որ ցուրտ լինի , բայց պէտք չէ նաեւ որ չափէն աւելի տաքցուցած լինի : Պէտք չէ որ հարիւրաչափ 14 կամ 15 աստիճանն անցնի եւ կամ 10 աստիճանէն վար լինի : Երբ տաքն չափաղանց է՝ տկարութիւն կը տայ տղայոց , կը ջլատէ եւ յետոյ ցուրտ առնելով կը մնասուին : Այս կերպ մրսելով է որ կը դոյանան փողացաւք , հարրուխք եւ մինչեւ անգամ թոքատապք (pneumonie) , երբ տղայք կը պարտաւորուին տաք սենեակն պաղ սենեակ մը անցնի կամ հողմոյ հոսանքներու մէջ մնալ .

Տղայոց պառկած սենեակը տաքցնելու լաւագոյն կերպն է վառարանն (cheminée) : Ճշմարիտ է որ այս դրութեամբ տաքութեան մեծագոյն մասն կը կորսուի որով եւ խնայողական մի միջոց չը համարուիր , բայց սենեկի օդին նորոգումը կը դիւրացնէ եւ այս պատճառաւ վառարանն տաքնալու ամենէն առողջապահական կան եղանակն կարող է համարուիլ : Միայն թէ հարկ է նորա շուրջն բաւական բարձրութեամբ մի վանդակապատ դնել որպէս զի տղայք չը կարողանան կրակին դպիլ :

Եթէ պարտաւորեալ են մի հնոցով (թօէլո— « օդ ») տաքցնել սենեակներն , պէտք է որ նորա գուռն սենեակին մէջ գտնուի , ոչ թէ սենեակէն դուրս , որպէս զի օդանորոգումն կարենայ կատարիլ : Դարձեալ եթէ հնոցն թափծու երկաթէ է , պէտք է որ նորա ներքնակողմն աղիւսով պատած լինի եւ դուրսէն մի վանդակապատով պատսպարուած : Այսպէսով կը հեռանան այն վասանքներն որք կը պատահին պարզ հնոցներէն :

Պէտք է բացարձակապէս մերժել փայտէ ածուկսի կրակարաններն եւ զգոյշ լինիլ որ հնոցի գլաններու կամ պրուսիական վառարաններու խուփերն գոց չըմնան տաքութիւնը սենեակին մէջ պահպանելու նպատակւ : Այս կանոնն եթէ խստութեամբ չը պահուի , մեծ վըտանգներ կարեն պատահիլ : Հատ փոքրիկ մանկիկներ չնջնեղձութեամբ մեռած են , այս զգուշութիւնը ծըսդող մոռանալուն համար (1) :

Տղայոց սենեակը տաքցնելու է երբ նոցա հանուելու ժամանակն կը դայ եւ կը վախցուի որ մրսին : Նոցա անկողին մտնելէ մի քիչ առաջ եթէ սենեակը տաքցուի՝ բաւական է (2) :

Տունը լուսաւորելու եղանակն ընդհանրապէս կարծուածէն աւելի տղայոց առողջութեան վերայ ազդեցութիւն ունի , վասն զի շատ անգամ վառուած նիւթն օդն կ'ապականէ եւ անդադար առողջութիւնը մնասող տարրեր կը սփոէ : Հանքային իւղով կանթեղներն ընաւ պէտք չէ դորձածել , վասն զի այդ տեսակ իւղերն վը-

(1) Պարզ վառարաններու (մանկական ներկործաթիւնն կը կի առիթ է այսանոր յիշելու : Տարի չի լինիր որ միմիայն կ. Պօլոյ մէջ հարիւրաւոր վասանքներ չը պատահին այն վառարաններէ բղխած ածխացին օրփիթն : Զափահասք՝ երբ կսփմին զգալ այդ գաղին ներգործութիւնն , կարող են անձեռնին աղատել , պատուհան բանալով կամ դուրս ենին լով : Կողը չէ տղայոց համար , վասն զի ոչ միսցն գաղին ամենափոքր քանակութենէն կը վաստուին նորա , այլ և չեն կարող մեկմել իւղեանց զգացածն այնպէս որ շատ անգամ առանց ծնողաց զգուշութիւնն արթննալու , տղայք կը թունաւորուին և կը մեռնին իսկ : Եթէ ծնողը լունին կարողութիւն տաքնալու համար մի ու իր միջոց գործածելու , զոնէ պէտք է զուշանամ , որ ածուխն կարծը տեսակին չը լինի և մի լաւ կարմրելէ և վրան մոխիք կապելը վերջը սենեակին մէջ քերուի :

(2) Պէտք չէ մոռանան որ լոկ հագուստաններու անբաւականութենէն չէ որ մարզս կը մրսի , այլ մասաւանդ չնջած օդին սաստիկ պաղութենէն : Եթէ պէտք չը լինէր , չափազանց առուար հազուսաններ հայնող մարդկան պէտք չը լինի երբեք հիւանդանաւ :

(Մ. թ.)

նասակար նիւթեր կը բուրեն օդին մէջ եւ շատ անգամ եւս նոքա դիւրութեամբ պայթելով կամ բոց առնելով սաստիկ այրեցածներու եւ հրդէներու պատճառ կը լինին : Քարախւղ (petrôle) բոլոր այրելու իւղերու մէջ ամենէն վտանգաւորն է : Ինչ իւղ որ լինի վառուածը՝ պէտք է որ զտուած լինի նա միշտ : Ամեն իւղերէ նախապատիւն է հասարակ ձէթը :

Ննջելու սենեակներն լուսաւորելու համար երբէք պէտք չէ գազ (gaz) գործածել, վասն զի գազը օդը չուտով կապականէ եւ շատ անգամ ծորակէն խոյս տալով շարունակ կարող է վտանգներ պատճառել : Ինչ որ լինի լուսաւորութեան համար գործածուած նիւթն՝ պէտք է սովորեցնել տղայք որ առանց լոյսի քնանան :

Դ.

Պ Ա Ռ Կ Ե Յ Ն Ե Լ Ո Ւ Ե Ղ Ա Ն Ա Կ

§ 1. — ԱՆԿՈՂԻՆ

Մի տղու անկողին վերջին ծայր պահող պէտք է լինի, ոչ շատ կարծր, ոչ շատ կակուղ, վերժակներն չափաւոր ստուարութեամբ եւ առանց վարագոյի, որպէս զի օդն նորա բոլորտիքն կարողանայ դիւրութեամբ շրջիլ :

Մահճակալն պէտք է երկաթէ լինի, որով միջամաներն եւ գարշահոտութիւնք այնքան չեն գոյանար վերն, եւ մաքրելն եւս դիւրին կը լինի (1) : Պէտք է բան,

(1) Բուրդէ կամ բամակէ թրբական ոճով վերմակներն այն ամպատեհութիւնն ունին՝ որ եթէ մի քիչ ստուար կամ երկու կամ երեք պատքեհութիւնն ունին՝ որ եթէ մի քիչ ստուար կամ երկու կամ երեք պատքեհութիւնն ունին՝ բոլորովին չեն չընապատէր տղուն մարմինն և միշտ ուշատ ծածկութիւնն բոլորովին չեն չընապատէր ու ուշատ կամ ուտքերուն կողմէն մի խոռոչ կը ձևացնեն որտեղէ ողը ներս աելուն կամ ուտքերուն կողմէն մի խոռոչ կը ձևացնեն որտեղէ ողը ներս

նաեւ որ անկողինն մի քիչ խոր լինի որ մանուկն միշէն չանկնի : Անկողինն կաղմելու համար պէտք են մի ներքեւակ եւ մի բարձ ձարով (crin) կամ բուսական մի նիւթով լեցուած, ինչպէս են վարսակի փոնոկն (balle d'avoine), լազուտն (leq'hia լազուտացորեն, տաէս), պտերն (fougère), ջրիմուռն (varech) եւայլն : Ներքեւակն տակն կը դրուին մետաղէ, զսպանակածեւ եւ ձգական մի այլ ներքեւակ (sommier) եւ կամ մի ուրիշ անկողին յարդէ կամ խոտէ, խակ սաւաններն կտաւէ կամ հիւսուած բամբակէ : Պէտք չէ երբէք որ անկողինն բուրդով կամ փետուրով լեցուած լինի եւ մանաւանդ պէտք չէ մանուկն փետրալից ըստուար բարձերու մէջ թաղել ինչպէս սովորութիւն ունին ընել շատ անգամ գիւղերու մէջ (1) :

Գիշերուան համար ամենէն լաւ հագուստն է մի երկար շապիկ որ վիզէն եւ ձեռաց դաստակներէն կը կոմկուի եւ քանն հարիւրամէթրի չափ սոպերէն երկայն է : Այս տոպրակի նման շապիկն տղուն շարժմանց արգելք չը լինիր, եւ անպատճառ կարգիլէ նորա մրսելն եւ վատ սովորութիւններ ստանան : Լաւ է եթէ տղայք կանխաւ սովորեցնեն բաց գլուխ ննջել, սա

կը մննէ և կը մրտենէ : Բաց ի այդ, վերմակներն իւենց ծանրութեամբն մարմնոյն շարժումներն կը դժուարացնեն : Սորա համար նախապատիւն է անկողին ծածկութիւններն աստուակի ընել՝ որ սովորական վերմակներուն անպատեհութիւնները չունի :

(1) Փափաքելի է որ մեր մէջ մահճակալի սովորութիւնն աելի տարածուի, վասն զի եսոնի վերաց անկողինն միշտ վնասակար մի սովորութիւնն է, զի լիսաւալսպէս ամսոն և փայտաշն տուններու մէջ, որ մեր միտկ կամ այլ խայթող ճճիններ չը գտնուիլն մի բացառութիւնն է : Գետնի վերաց անկողինով պատկիլն առաւել ևս վնասակար է, նա մանաւանդ երե անկողինն կը մայ այնպէս օրերով առանց ժողովնելու և խուսաւութեան հետ մի մասնաւոր հոտ յառաջ կը բերէ : (Ծ. Թ.)

օգտակար մի սովորութիւն է թէ մանչերու եւ թէ աղջըկանց համար :

Անկողնոյ սաւաններն ստէպ փոխել պէտք է եւ ամեն առաւետ զայն կազմող ամեն մի կտրն թոթվել, եւ ապա օդին տալ : Պէտք է նաեւ զգուշութեամբ, յաճախ եւ եռացող ջուրով մաքրել մէղամանն, որպէս զի մէզին հոտն վերայէն զնայ :

§ 2. — ՔՈՒՆ

Փոքրիկ տղայք մեծ քանակութեամբ ոյժ սպառելով՝ պէտք է որ ննջելու տեսողութիւնն նաեւ նորահամեմատ լինի : Մինչեւ չորս տարեկան՝ տղայք պէտք է ամեն զիջեր տասներկու ժամ ննջեն, իսկ չոբսէն մինչեւ վեց տարեկան տղայոց համար, տասն ժամ քունը բաւական է : Եթէ սովորութիւն են ըրած ցերեկն եւս քնանալ, պէտք է որ տասնեւմէկին մինչեւ մէկ կամ կէս օրէն մինչեւ երկու քնանան որպէս զի առօրեայ շրջադայութիւնն չ'արգիլուի, այդ շրջադայութիւնն մանաւանդ ձմեռն, կէս օրի միջոցներն յարմարագոյն լինելով :

Մանուկն ուղի թէ ոչ, պէտք է որ կանուխ պառկի, առ առաւելն ամառն ժամ ութին, եւ ձմեռն ժամ եօթի միջոցներն :

Ոչ մի պատճառանքով պէտք է որ հսկէ նա արմելակալից երեկոյթներու ներկայ գտնուելու համար, եւ ոչ պառկել: առաջ հոգնեցնող խաղերով զարդի, վասըն զի այն ատեն քունը յուղեալ կը լինի եւ ը կարուղանար կատարելապէս հանդիսատ առնուլ, այսպէսով իւր առողջութիւնը կը վնասի :

Մի տղայ պէտք չէ որ իւր մօրը ծնկանց վերայ հնջի եւ ապա անկողին դրուի, այլ լսւ է սովորեցը

նել զայն առանց օրօրելու քնանալը առանց որ եւ է երգի եւ առանց սենեակին մէջ լոյս ունենալու : Եթէ այս կերպ չընեն՝ այնպիսի սովորութիւններ կստանայ մանուկն զորս վերջը դժուարութեամբ կը թողու(1) :

Մի դդոց մոյր պառկելէ առաջ՝ պէտք է զնայ իւր օրդին տեսնէ եւ գիրկն առնելով միզել տայ : Այս է լաւագոյն միջոցն տղայք մաքրութեան վարժեցնելու համար :

Եթէ մանուկն գիշերը ջուր խմել փափաքի՝ մի միայն զուտ ջուր պէտք է տալ եւ երբէք չաբար-ջուր :

Եթէ զարհուրեցուցիչ երազներ տեսնելով մանուկն արթննայ, պէտք չէ յանդիմանել զայն, այլ մեզմութեամբ նմա հասկացնել որ երազ էր նա եւ է-ութիւնը ցոյց տալ : Այս պատրուտակաւ երբէք տղայն իւր անկողնոյն մէջ պէտք չէ առնուլ, վասն զի այս պէս զիջողութիւն ընելով դիւրաւ մի սովորութիւն կը դառնայ այդ եւ ծանր անպատեհութիւնք յառաջ կը բերէ (2) :

(1) Մեր երկրին մէջ տակաւին կայ այն վաս սովորութիւնը՝ որ աղօսոց քունը բերելու համար և շատ անգամ զարհուրելի վեպեր (ժամանակակից) կը պատմեն նմա : Տղայք այն տպաւորութեանց ներքեւ ննջելով ոչ միայն չերպող հանդիսատ քուն առնուլ, այլ և տակաւին չը կարողանալով տասապէլն առուգութենէ որոշել՝ երկակայութիւննին ևս կը լամազարի : Գուարճալի և բարօյալի վլապերն են նոցա բարի կը թութեան օժանդակող, բայց ցերեկն պէտք է պատմուին նոքա և գիշերն որոշեալ ժամուն պէտք է ննջեն տղայք : Եթէ այս բանին վարդուին՝ առանց դժուարութեան և անմիջապէս նոցա քունը կը զայ երբ անկողին կը մանեն :

(2) Ընդհանուր կերպով բօնչպէս պէտք է կրթել տղայք՝ մինչև երկրորդ մանկութեան լրանալն : Պէտք է պարզապէս հեղինակութիւնն բանեցնել զայն կառավարելու համար, թէ չէ դիմել նոցա դասուորութեան ամեն պարագայի մէջ և լուրջ տրամաբանութեամբ համազել որ այս ինչ եղանակաւ վարուին :

Ըստ մեզ, անհամեն մատ կերպով նախալսիւ է պարզ հրամաց-

b.

g t b u s f

Զգ եստներու նպատակն է մարմինն օդին փռիս-
խութեանց զէմ պատսպարել, նորտ շուրջն սահման-
եալ մի ջերմութեան աստիճան պահել եւ արտաշնչու-
թեան նիւթերն ծծել, վասն զի արտաշնչութիւնն մար-

կան ձևեն գործածելով հնազանդեցնել լողայք և այս նոյն խմբի լուրեանց շահ-չուն համար : Տղայք մինչև 7 կամ 8 տարեկան եղած ժամանակին՝ դա-
տողութիւններն պակասաւոր է յոյժ և չեն կարող վարութիւն միշտ այն կեր-
պով որ ոչ իրենաց անձն և ոչ ուղիղ վեստունին : Տղայց հետ վիճա-
քանութեան մասնելն որևէ է խնդրոյ առթիւ ուրիշ օգուտ չունի՞ եթէ ոչ
զայն հապարտացնել և յամառութիւննին գրգռել : Նորա տակաւին ան-
կարող են որոշել բարին և չարն, անվասան և վլաստուրն, որով ամեն
ջանք և ապացոյ ի զոր կը վատնուին և բնաւ չեն անսար նորա իրենաց
համոզումն տարբեր մի ուղղութեան հետևի, մինչդեռ ծնողաց առաջ-
նորդն է նախ փորձառակին դատողութիւնն և ասա այն մէրն որ կը տա-
ծեն իրենաց որուց համար : Ծնողը կը մտածեն միշտ ինչ որ նասա-
տաւոր է տղայց առողջութեան և դաստիարակութեան : Լաւա-
գոյն է ուրեմն որ ծնողը ՆԵՐ բայց անշողողով կերպով հեղինակու-
թիւն բանեցնեն նոյն վերայ, քան ընդունացի աշխատին զայն համոզե-
լու միշտ : Այս վերջի ճանապարհոն ոչ միայն երկար և խոտոր է այլ և
նպատակին չի հասցել միշտ : Ուրաք ն տղայք սովորած լինելով աւտանց
առարկութեան հնազանդիւ իրենաց ծնողաց՝ հիանդութեան ժամանակ
մերժած են ամեն ինամը և գեղօրսցը ընդունիլն և այսպիսաց մէջ բանիներ
տեսած եմք մեր՝ որը իրենաց կեանքով տուժած են այդ անհնազան-
դութիւնն : Կրյակին նաև տարբեր պարագաներու մէջ ծնողը փորձով տե-
սած են թէ որքան իրենաց թոյլ վարմունքն աղետալի եղած է տղայցու
Մինչև 7 կամ 8 տարեկանի մեծելն, առանց անիրաւ կերպով բանանալու
տղայց վերայ կամ առանց իրենաց թմշանցից զայն գերի մնելու, պէտք
է սովորին կառավարել փորբերն պարզապէս նոցա ազդարաբելով ինչ որ
կարելի է և ինչ որ անկարելի : Այս է միակ միջոցն նոցա առէկ տըլն,
բութիւն և արտասուր չը պատճառելու, մինչև այն ժամանակ որ մանուկն
խելաբերելով հասկանայ ծնողաց հրամաններուն արդարացի լինեն և ինքն
իր կամքը նմանօրինակ վարուի այնու հետեւ : (Ծ. Թ.)

մարմնայ վերայ անպակաս կը գտնուի ի մինչեւ ան-
դամ այն ժամանակ որ քրորինքի ձեռով չերեւիր նա :
Հարկ չը կոյ մեզ այստեղ մանրամասնօրէն մեկ-
նել թէ ինչ մասունքներէ կը բաղկանայ մի հանդեր-
ձանի , այսչափ միայն կ'ըսէմք որ նորա կարեւոր մա-
սունքն են շապիկն , վարափիկն , մի տեսակ շրջազգ եսու
կամ սուկան (blouse) , գուրապայներ եւ յարմար կո-
չիկներ :

Շապիկն պէտք է բամպակէ լինի, ոչ շատ ըստ-
ուար, ոչ շատ բարակ, բայց նայելու է որ վիզն եւ
ուսերու կողմերն շատ լայն մնան որպէս դի որ եւ է
կերսլով տղուն շարժումներն ըլ նեղէ : Այն շապիկն
որ անմիջապէս մարմնոյն վրայէն կը հագնուի՝ աւելի
շուտով մարմնոյն աղտէն կը վարակի, այս պատճառաւ
կարեւոր է սահման շապիկի փոխական եւ գիշերուան եւ ցե-
րեկուան համար տարբեր շապիկներ յատկացնել :

Քանի որ անմիջապէս մարմնոյն կվող գգեստները վերայ կը խօսիմք, պատեհ է մի խօսք ասել տըզայց ասուակ (flanelle) հադնելուն վերայ եւս, վասըն զի այդ սովորութիւնն սկսած է օր լստ օրէ տարածուիլ:

Տղայոց մեծագոյն մասն պէտք չ'ունին ասուակ
հագնել եւ սխալ է կարծել որ հարկ է ստիպել մա-
նուկն հագնի զայն, իբր թէ հարբուխէ եւ ուրիշ
տկարութիւններէ պահպանուելու համար: Այդ սովո-
րութեան գերի ընել է փափուկ արարածն, եւ աւե-
լի դիւրին է այդ նալտատակին հասնիլ ամեն օր նորա
մարմինն մի լաւ լրւանալով: Ինչ որ ինի, խոհեմ մի մայր
պէտք է միշտ բժշկին հաւանութիւնն ստանայ իւր որդ-
ւոյն ասուակ հագնելու մասին: Եթէ մանուկն ասուակ
հագնելու ստիպուի՝ պէտք չէ մոռանալ որ բամզակէ
հագնելու ասուակ հագնելու հարկ է ասուակն, փա-
շալիկէն աւելի ստիպ փոխել հարկ է ասուակն,

սըն զի բուրդն քըտինքը ծծելով, մորթը կը դրդոի
եւ սաստիկ մարմանջ (եռք) կը պատճառէ : Աս եւս
պէտք է գիտնալ թէ կարծուածին պէս այնքան դըժ-
ուար, այնքան վտանգ աւոր չէ ասուակը այլեւս չի կը-
րելն, քիչ կամ երկար ատեն զայն կրելչ վերջը : Աս-
ուակի սովորութիւնն բոլորովին թողելու համար թէ
տղայք եւ թէ չափահասք լու կընեն եթէ ամառուան
տաքերէն օգուտ քաղեն (1) :

Թէ ամոռ եւ թէ ձմեռ լաւ է որ տղայք վար-
տիք հագնին : Վարտիքը պէտք չէ որ մէջքը սեղմէ,
այլ պէտք է կոճակներով բաճկոնին վրայ հաստատ-
ուած լինի : Վարտիքը պէտք է նաեւ լայն լինի որպէս
զի որունքներուն շարժումը չարգիլէ եւ ծունկին մի քիչ
աւելի վար իջնէ : Խնչպէս ամեն զգեստք որք անմիջա-
պէս մարմնոյն կը դպին, վարտիքն եւս պէտք է ստէպ
փոխել եւ վերջին ծայր մաքուր պահել : Տղուն սրունք-
ներն երկար գուրապաներ պէտք է պահպանեն որք մին-
չեւ ծունկին վեր ենելով վարտիքն ներքեւ կը միտ-
նեն : Այս գուրապաներն ձմեռն բուրդէ կարող են լի-
նիլ, եւ որպէս զի վար չիջնեն առածզ ական ժապա-
ւիններով մէջքին հազուելու են : Ծնկակապ գործա-
ծելն վնասակար մի սովորութիւն է, վասն զի, եթէ
խիստ բարակ առածզիքերով շինուած են, սրունքը սեղ-
մելով արեան շրջանն կ'արգիւն եւ միսին վերայ խո-
րունկ մի յետք կը ձգեն :

Երբ տղայք ձմեռ ատեն գուրս կ'ելնեն, լաւ է
եթէ ձեռքերնին լայն եւ կակուղ ձեռնոցներով ծած-

(1) Ծնողը շատ անզամ ընդդիմութիւն կ'ընեն մեղ՝ երբ կը պատ-
ուիրեմը որ տղայց ասուակ հազընեն, առարկելով որ չեն ուղեր սովո-
րեցնել զայն ցիեանս այդ հազնելիքը կրելու : Մասնաւոր պարագայից
մէջ սորա գործածութիւնն անհամեցաւ է և բնաւ անզամեհութիւն չըկաց-
զայն թողնել՝ երբ պէտքն կը դադարի :

Կուին: Բայց երբէք պէտք չէ թոյլ տալ որ փողապատ
(cache-nez) զօրծածեն, վասն զի դա վտանգաւոր մի
սովորութիւն է յորմէ մայլերն պէտք է խստիւ զգու-
շանան՝ եթէ չեն ուղեր որ իրենց զաւակունքը վլան-
գաւոր փողացաւութեանց ենթարկուին ստէպ (1) :

Հարկ չէ մեզ այստեղ մանրամասնորէն նկարա-
պրել միւս հաղուստներուն ձեւն. միայն հարկ է պատ-
ուիրեմը որ հաղուստներն ընդհանրապէս պէտք չէ
մարմնոյն ազատ շարժումներն արգիլեն կամ մարմնոյն
անելուն խոչնդութ լինին : Հաղուստն պէտք է լոկ եւ
զանակի վնասարեր փոփոխութեանց դէմ պահպանէ
զմարմինն :

Մայլերն պէտք չէ երբէք մոռանան որ տղայք հագ-
ցընելու համար միմիայն եղանակին յարմարին բաւական
չէ, պէտք է նաեւ նկատողութեան առնուլ մի եւ նոյն
օրուան մէջ օդային փոփոխութիւններն : Պէտք է գիտ-
նալ, ինչ եղանակ որ լինի, հագուստը թեթեւցունել
երբ տաքութիւնը կը յաւելնայ, եւ մի հաղուստ աւելի
հագցունել երբ զոփութիւնը կը տիրէ :

Բուրդէ եւ մութ գոյն հաղուստներն ամենէն
լաւ կը պատսպարեն ցուրտի եւ խոնաւութեան դէմ,
ուստի մայլերն պէտք է ձմեռուան համար բուրդէ եւ
մութ գոյն հաղուստներ ընտրէ : Ընդհակառակն ա-
ւելի թեթեւ պաստառէ պէտք է լինին տղայց զգեստ-
ներն, սպիտակ կամ բաց գոյնով :

Պէտք է երկու սեռի մանկունք սովորեցնել որ-
քան հնար է զլուխնին բաց մնալ : Աակայն հարկ է
ամառն զլուխնին արեգական ջերմ ճառագայթներուն

(1) Մեր կլիմայի ներքեւ քնաւ պէտք չկայ տղայց մուշտակ հագ-
ցնել աւելի տաք պահնելու զմումմաք, վասն զի տղայք չարուսակ
շարժման մէջ զտնունցով՝ զիւրաւ կը քրտնին երբ մի մուշտակ հագած
են և ապա զիւրութեամբ ցուրտ կ'առնուն :

դէմ պաշտպանել թեթեւ հարթէ մի գլխարկով, իսկ ցուրտ օրերն թագեայ մի գլխարկ կամ թեթեւ մի մորթակով (casquette) (1) : Եատ լաւ կ'ընեն եթէ սովորին վիզերնին բաց թողուլ փողպատ բնաւ չը դործածելով որպէս զի մթնոլորտական փոփոխութեանց դէմ ընդելուուն : Այս է լաւագյն պահպանողական միջոցն փողացաւութեանց դէմ :

Թող մայրերն երբէք չը մոռանան թէ՝ տղայոց առողջութիւնը շատ անգամ հաղուստներու մաքրութէնէն կախումն ունի, թէ ճարտարանն անհրաժեշտ մի շայլաւնէն է, եւ թէ չկայ մի զդուշ մայր որ խնայողութեամբ եւ խնամքով չը կարողանայ այդ մաքրութիւնն պահել, որ բան որ աղքատ լինի նա :

Կը լինի : Ամենալաւ կօշիկն այն է որ ոտքին ձեւին կատարելապիս կը յարւարի, որ չի սեղմեր զայն եւ ըոլորովին աղատ կը թողու նորա շարժումներն :

Լաւ մի կօշիկի ներբանը մի քիչ լայն պէտք է լինի եւ ծայրն քառակուսի, այսինքն կարուկ, որպէս զի ոտքը չը սեղմէ : Արքան հնար է երկար ժամանակ, մի տղու կօշիկն պէտք չէ կրօւնկ ունենայ, եւ երբ կրունկ դրուի զդուշանալու է որ որքան հնար է ցած լինի այն եւ ներբանին չափ լայն :

Մրածալր կօշիկներն մատերուն աճ հան արդելք կը

(1) Բուրդէ յունական կարմիր զտակին (ֆր.) տեղ և անցարմոր մի գլխանոց է տղայոց համար : Նա ըստ երկրի սովորութեան, պէտք է շարունակ եր գլխուն վերաց պահէ զայն : Զմեռն տաք սենեակի մէջ զայն կրել վերջը՝ կը պարտաւորի այնպէս զորս ենել և չուսով հարբու կը լինի, իսկ ամսան, արեգական ճառագլխթերու զիմ ո՛չ միացն չէ պահպանել, այլ վաստակուր կերպով, գլուխը տաք կը պահէ և ողին մուտք կ'արգիլի : Այս անպատճութիւնների զերծ է եւրո, պահան ու լսարկն, առ զիմասոր տաւելութեամբ որ նորա ձևն և կերպան անփոխի չն և ամսն եղանակի կարող են յարմարյնել պայն : (Վ. Թ. 3)

լինին եւ, բարձր կրունկներու պէս, ոլէ աք է ըսդործածուին :

Բարձր կրունկներն տղայոց դիւրաւ իյնալուն պատշաճ կը լինին, գալարմանց (entorse) կ'ենթարկեն եւ ոտքին այնպիսի մի զիրք կը տան որ մատերն կօշիկի ծայրին կաթնելով, կը ծռին եւ կը վլրաւորուին :

Կօշիկներու մէջ ամենէն լաւն կիսակօշիկն է (bottonines) որ կոճակներով կամ լաւ եւս ժապաւէններով ոտքի ունին (cou-de-pied) կը վաթաթի : Այս տեսակ կօշիկներն նախապատճիւ են քան երկու կողմէն առանդգական հիւսուած ունեցող կօշիկներն, որք շատ անգամ այնչափ կը սեղմնն ստքն որ անհանգիստ կ'ընեն : Խնչ որ լինի կօշիկի ձեւն, զգուշութիւն պէտք է ընել որ ոչ կարճ լինի եւ ոչ նեղ, եթէ ոչ քայլելու գժուար կը լինի եւ ստքերն ձեւէ կ'ելնեն :

Ներբանը հաստ կիսակօշիկներն շատ լաւ են խոնաւ օդին դուրս ելնելու համար, բայց տուն գառնալէ վերջն պէտք է հանել թրջուած կօշիկներն եւ ուրիշ չոր կօշիկներ հագնիլի : Պէտք չէ երբէք թողուլ որ մանկունք թրջուած կօշիկներն ստքերնին պահեն եւ ոչ ձմեռաւ տեն թաց կօշիկներն չորցնեն կրակի դէմ : Եթէ այս զդուշութիւնները չ'ընեն, անպատճառ ձմեռնակներ կը դոյանան : Եթէ փախնորդ կօշիկ չունին, լաւագոյն է ձգական խէճէ (caoutchouc, լաստիկ) մուճակներ հագնել, անձրեւու եւ աղմուտ ժամանակ տղայք դուրս հանելու համար : Լաւագոյն է սակայն որ կաշիէ կօշիկներ հագնին աղայք փայտէ ներբանով կամ թեթեւ փայտէ մոյկեր (sabot) :

Եթէ տղայք գիւղը կը բնակին՝ փայտէ մայկը ասմենէն լաւ եւ ամենէն առողջապահական մուճակն է :

Մայրերն ալէ աք չէ մոռանան՝ որ մեծ հսկողութիւն հարկ է որ իւրեանց որդւոց ստքերն միշտ չոր

լինին : Այս զգուշութեան մէջ զանցառութիւն չ'ընելով շատ ակարութիւններէ եւ դուցէ շատ ծանր հեւանդութիւններէ զայս գերծ կը պահեն (1) :

Զ.

Ս Ն Ո Ւ Ն Դ

Զաւակաց տէր մայրերն եթէ լաւ ըմբռնեն այն առածն թէ «Մարդու կոր կերպնէն ըստ մատնէր, այլ կոր մարդէն», շատ անխօնեամութեանց առաջն կարող կը լինին առնուու, որք ծանրապէս աղուն առողջութեանը կը վնասեն : Տղայն այն ժամանակ կ'աճի եւ կը կաղդուրի, երբ մօրը նորա տուած սնունդն նորա պիտոյից յարմար է թէ որակութեան եւ թէ քանակութեան մասին, վասն զի այդ մնունդն մայրն գիտէ փոխիսել տղուն հասակին եւ կազմուածքին համեմատ :

Լաւ եւ կանոնաւոր մնունդ տախն կարեւոր մի բան է ուրեմն : Այս պատճառաւ հարկ է որ նորա սկզբունքներն համառօտիւ յիշեմք աստ, որպէս զի մայրերն այս դժուար պաշտօնին մէջ մի առաջնորդ ունենան : Երկու տարեկան եղած ժամանակն տղայն ընդհանրապէս առաջնորդ կամ առաջնորդ է առաջնորդ ակացիներն ամբողջապէս հանած է, ուստի այս վայրկեանէն սկսելով կարելի է նորա աւելի փոխիսական ուտելիքներ տալ քան կաթնահատութեան ժամանակն : Երբ տղայն երկու տարեկան է արդէն՝ օրն երեք անգամ մոխ ջուրով ապուր տալու է տեսակ տեսակ խմորներով, ալիւրեգէններով եւ փեկուղներով (fécule) եփուած, նաև հացաթան, կամ

(1) Բնադիրն երկի հարկ չէ համարած արդիւկ՝ որ տղայր թոյլ շտան բոկոտն չըլիլ, ինչպէս կը դիտեմք այտակ երեւան, մանաւանդ առաւասներ :

նապուր, խաշած հաւկիթ եւ լին : Ճաշերու մէջտեղն կարելի է կաթ տալ, կամ մի կտոր հաց կեղեւի կողմէն կտրուած, որպէս զի մանուկն ակռայներուն մէջ տեղ առնելով թրջէ զայն եւ կուլ տայ (1) : Երբ կաթի ակռայներն ամբողջապէս ելած են՝ լաւ է եթէ փոքր ինչ միս տրուի : Այդ միսը որքան հնար է կանուխ սկսելու է տալ, մանաւանդ քաղաքին մէջ գտնուող տղայրոց, որք մաքուր օդ չ'ունին չնչելու, եւ այն տղայրոց որք փափուկ են, տղոյն մորթով եւ թոյլ միսերով։ Նոյնը պէտք է ընել եթէ մանուկն ցուրտ եւ խոնաւ մի երկրի մէջ ծնած է :

Որ ժամանակ որ սկսուի մսեղէն սնունդն, խոնակութեամբ, տակաւ առ տակաւ պէտք է տալ միսը եւ նորա քանակութիւնը քիչէն սկսելով շատցնելու է : Պէտք է նաեւ միսին տեսակը որոշել : Հաւեղէնք, մսավաճառի միսերն, ինչպէս են կավու, ոչխարի եւ հորթի, յարմարագոյն են տղայրոց քան որսեղէնք : Առանց երկիւղի խոզի միսն եւս կարելի է տրուիլ, բայց այն պայմանաւ որ լաւ ենուած լինի, եւ եթէ թարմ է սա՝ լաւագոյն է քան աղուածն : Բայց վերջին ծայր կարեւոր է զգուշութիւն ընել որ միսն փաքր փոքր կըտրուած լինի եւ հսկել որ մի լաւ ծամելէ վերջը կուլ տան դայն տղայր : Պէտք չէ մոռանալ այն առածն թէ

(1) Հայն, ինչպէս նաև բոլոր խմորեղն կամ ալիւեղն ուտելիքներն չեն կարող դիւրաւ մարսիլ, եթէ թուքով մի լաւ շաղախեալ չը լինին, վասն զի մարտզութեան ենթակայ լինելու համար՝ սոցա տար ըալուծական փոփոխութիւնն մեծ մասամբ լորձունքի միջամսութեամբն կ'ալիս և ապա ստամբուր և աղեաց մէջ կ'ամբողջանց : Տղայր ցամաք հաց տախն ուրեմն ոչ միայն անմասն է մարտզութեան դիւրութեամբ մասին, այլ և ցամաք հաց տախն մի ուրիշ հեղուկի մէջ թթչած տալի նաև լսապատին, վասն զի սց վերջին պարագայի մէջ տղայր անմիջապէս պատառն ուռանց ծագելու կուլ կըտան և թուրին չէ կարող իր քիմիական ներգործութիւնն կատարել :

(Ե. թ.)

« լաւ ծամուած պատառն՝ կիսով չափ մարսուած է » : Կասկարայի վերայ կամ իւղի մէջ խորոված միւն խաշուած միսէն նախապատիւ է : Սակայն եթէ խաշուած միս միայն կարող են տալ ծնողք , աւելի լաւ է որ տկար տղայք այնպէս եփուած ուտեն , քան թէ բնաւ չ'ուտեն միս : Երբէք տղայոց համեմեալ կամ հնացած (faisandé) միս պէտք չէ տալ որ ուտեն , բայց նորա ուտելիքին մէջ որքան աղ որ դրուի փոյթ չէ , վասն զի աղն մարսողութիւնը կը դիւրացնէ :

Քանի մանուկն մեծանայ՝ իւր ուտելիքներու մէջ միսին քանակութիւնն յաւելցնելու է : Մի եւ նոյն ժամանակ մի քիչ ընդեղէն կարելի է տալ : Բայց երբ այդ ընդեղէնը այիւրաւոր են , ինչպէս ողոն , լուսիան , ոսպն եւ գնանախնձորն , այն ատեն լաւ ճըմ լուած պէտք է ուտէ , կամ աւելի լաւ , տրորուած եւ իիւս եղած (purée) :

Պատուղներէ շատերն կարելի է տալ տղայոց առանց անպատճութեան , բայց այն պայմանաւ որ հասուն լինին եւ լաւ տեսակէն : Տղայոց յարմարագոյն պատուղներն են ելակն , արքայամորն (framboise, վանսալ) խաղողն եւ տանձն : Աւելի խնայողութեամբ տարու է հաղարջն (groseille , ֆրէնէ է-վէ-միւ) , նոյնպէս եւ կուտով պատուղներն , ինչպէս են կեռասն , ծիրանն , սալորն եւլն , որք աւելի գժուարամբարտ եւ վերջիններն վտանգաւոր իսկ են , վասն զի եթէ մանուկն զայնս կերած ծամանակ զգուշութիւն ընդէ՛ շատ անգամ կուտոր կուլ կը տայ եւ ամենածանր պատահարներ կը ծագին :

Լաւ է տղայոց բնաւ չտալ ընկոյզ , կաղին , նուշ , վասն զի այս պատուղներն շատ անգամ կէ օկտուր կը ծամեն տղայք , եւ որք կուլ տրուած վիճակովն ամբողջ աղիքներէն անցնելով՝ ոչ միայն աննդեան չեն

նպաստեր , այլ եւ մարսողութեան ճանապարհներն կը հոգնեցնեն եւ խանդարեն :

Եփուած պտուղներն եւ բանդակներն (confitures, բենց) դիւրաք կը մարտին , եւ սոյա մէջ կան իսկ ողք թեթեւ կերպով կը լրւծեն , սյս պատճառաւ շատյարմար են կերցնելու այն տղայոց որք պնդութեան տրամադրուած են (1) :

Կ'զգուշացնեմք ծնողք որ կարկանդակ շինողներուն կամ նպարավաճառներուն ծախսած բանդակներուն վստահութիւն չ'ընեն , եւ նախապատիւ համարեն այն բանդակներն որք տուներն կը պատրաստեն :

Ինչ որ լինի տղուն ուտելիքն՝ պէտք չէ մոռանալ որ նա շուտով կը տաղտկանայ իւր կերածէն : Եթէ ուտելիքներն ստէս չը փոփոխին՝ ախորժակն կը սակաւանայ եւ կը նիհարնայ :

Տղայոց ծարաւն անցնելու համար լաւագոյն է անուշ ջուրն ընտիր տեսակէն : Հիւանդուտ տղայոց համար լաւ է եթէ ջուրին մէջ մի քիչ գինի դնեն , բայց երբէք նոցա զուտ գինի պէտք չէ տալ , եւ ոչ ոգելից ըմպէլիներ , կամ կաֆէ , թէյ եւ ընդհանրապէս այն ամեն խմիչներն՝ որք առանց պիտոյքի կարող են նոցա կազմուածքը գրգռել (2) :

(1) Այս պտուղներն են չոր սալորն , չոր ծիրանն և թուզը : (Ծ Թ.)

(2) Տղայոց առաջին համակն մկնելով կաֆէ տալու սպորտթիւնն այն աստիճան առածածած է մեր մէջ որ մասնաւրապէս մարզ ու շատրութիւնն պիտք է հրախիւմք այդ ըմպէլիքն զործածութեան վրայ : Կաֆէն իր սպորտակն ըմպէլիք , նաև իրեն զեղոյ գրդուէլ է սաստիկ և հետևաբար մարտութիւնը դիւրացնող , այս պատճառաւ չափահաններու , մանաւանդ այն անձանց համար՝ ողք չարժուն կեանք չեն վարել , կաֆէն օգտակար մի ըմպէլիք է : Բայց տղայք նորա զործածութեան պիտք չունին բնաւ , վասն զի թէ նոցա արեան շըջումը և թէ Ըղայն զրոթիւնն ընականին միր զործունէութեան մէջ է անընդհատ : Այս զործունէութիւնն առաւել

Մայրերն չափազանց զգոյշ պէտք է լինին որ ի-
րենց որդիքը որոշեալ ժամերու ճաշեն : Եթէ այս կու-
նոնց մոռանան՝ տղայոց առողջութիւնն չարաչար կը
վնասի : Գլխաւոր ճաշը պէտք է կէս օրուան մօտ, իսկ
երեկոյեան ճաշն ամեն ճաշերէ աւելի պէտք է թե-
թեւ լինի : Ի սկզբան երեկոյեան ճաշն պարզ կաթի
ապուրով կամ միսի ջուրի ապուրով կամ թերխոշ մի
հաւկթով միայն եթէ բաղկանայ՝ բաւական է : Գրդը-
ովիչ ըմպելիքներն, մանաւանդ երեկոյեան ճաշն,
պէտք է զգուշանալ որ չը տրուին :

Ճաշերու թիւն կաթնահատութեան առաջին ա-
միսներն աւելի կարեն լինիլ քան քիչ վերջը : Տղայը
մատաղ հասակնուն մէջ աւելի ստիպ ուտելու պէտք
ունին, վասն զի նոցա մարսողութիւնն աւելի արագ է :

Բայց երբէք պէտք չէ ուտելիքով բեռնաւորել մի
ստոմաքս՝ յորում տակաւին մարսողութիւնն չէ կա-
տարուած : Մի մայր որ նախանձախնդիր է իւր զաւկի
առողջութեան՝ պէտք է որ նորտ ճաշի ժամերն կարգա-
ւորէ, եւ չը թողու բանւ որ այդ ճաշերուն միջոցն ո
եւէ բան ուտէ : Այդ սովորութիւն դիւրին է տակ
տղայոց երբ տան մէջ են, բայց աւելի դժուար է այդ
զգուշութիւնն ընել գուրսը : Այս պատճառաւ խիստ
կաբեւոր է սովորեցնել տղայը որ երբէք օտար անձե-
րէ որ եւէ բան չընդունին առանց իւրեանց ծնողաց
մասնաւոր հրամանի, եւ առանց թոյլուութեան որ
եւէ պտուղ չը բաղեն :

Առ կաֆէով սաստիացնելն մնասամբը մի բան է, և նորա գործածութիւնն
է պատճառ. որ տղայը երեկոյին չեն կարող քնանալ կամ քուներնին ան-
հանգիստ է և երազներով լի : Կաֆէի թօջողն (infusion) ըստինքան
մնդաբար չը լինելով՝ բնաւ հարկ չըկայ թէ առաւոտուն և թէ չերեկին
հացն նորա մէջ թրջելով կերցնել տղայոց : Կաթն և մի չուրն նախա-
պատիւն :

(Ծ. Թ.)

Ահաւասիկ ճաշերուն թւոյն վերաբերմամբ հե-
տեւելի կանոններն :

Երկու տարեկան եղած ժամանակ՝ մանուկն պէտք
է կինդ անգամ ճաշ ընէ, քիչ վերջը չորս անգամ ճա-
շելն կը բաւէ : Առաջին ճաշը պէտք է աւաւոտուն տալ,
լուացուելէ եւ հազուելէ վերջը : Այս նախաճաշին մի
ապուր կամ կաթ բաւական է : Երկրորդ ճաշը, որ կա-
տարեալ ճաշ պէտք է լինի, կէս օրուան մօտ տալու է:
Կէս օրէն չորս ժամ վերջը մի թեթեւ նախընթրակ
(collation), մի քիչ հաց կոլո՞հատով (chocolat), մի տե-
սակ պտուղ եւայլն : Կէս օրէն չորջ Յ ժամ վերջն մի
ճաշ՝ որ կէս աւուր ճաշի պէտք է նմանի իրը բաղա-
դրութիւն, բայց ոչ այնչափ առատ :

Ծնողաց շատերն մի սկզբունք ըմբռնած են՝ ոյր
դէմ պէտք է մաքառինք : Պէտք է որ, կ'ըսեն, մի
տղայ ամեն բան ուտէ եւ կանխաւ պէտք է այս բա-
նին սովորեցնել զայն : Մեք կ'ըսեմք ընդհակառակն
« Մի երբէք ստիսէք մի տղայ որ պնակին մէջ ձգածն
ուտէ, բացի երբ ստուգիւ գիտէք որ նա լոկ իւր քմա-
հաճոյքին համար կ'ընէ այդ բան » : Երբ տղայն կը
մերժէ մի ուտելիք՝ պատճառն այն է որ շատ ան-
գամ իւր ստամոքսն է որ անդիմաղրելի կերպով կը
գարչի : Աշխատիլ այդ գժկամակութեան յաղթել՝ պատ-
ճառ լինել է մարսողութեան խանդարմանց, անհան-
գըստութեան, մինչեւ անգամ կատարեալ անմարսողու-
թեան : Եթէ մանուկն ախորժակ չունի, եթէ չուզէր
որ եւէ բան ուտել՝ վստահ գիտցէք որ լաւ վիճակի
մէջ չէ նա եւ մի ստիսէք որ ուտէ, որոնեցէք թէ ինչ
է այդ անախորժութեան պատճառը, տեսէք թէ պըն-
դութիւն չունի արդեօք, լեզուն կեղտոտ չէ, տենդ
չունի : Եթէ ոչ մի բան կը գտնէք՝ այն ժամանակ բը-
ժիւկն կոչեցէք որ այս մասին ամենէն լու դատաւորն է :

Ե.

ՄԱՐՄՆԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹԵԱՆ ԽՆԱՄՔ

Կարելի է ըսել թէ՝ եթէ մարդու իւր չնչած օդովն ու որ կ'ասլի, նոյնչափ կ'ապրի նա ի շնորհս այն օդին որով ամեն կողմէ շրջապատեալ է։ Այս պատգամ ամսու խիստ կարեւոր է որ ամեն հասակի մարդոց, բայց մանաւանդ աղայոց մարմինն յետին ծայր մաքուր լինի եւ այսպէսով մորթն կարենայ օդին կենսատու ներդործութեան ենթակայ լինիլ եւ դուրս վանել այն անհամար նիւթերն որք կը զնասեն տոռղութեան։ Այս մորթն մի մաղի կը նմանի, եթէ նորածակերն գոցուին՝ առողջութիւնն կը զնասի չարաչար։ Արդ՝ մաքրութեան խնամքներն, եթէ կարելի է այս սրբ խօսիլ, այդ ծակերն բանալու կը ծառայեն։ Այս պէս խօսիլ, այդ ծակերն բանալու կը ծառայեն։ Այս նախատակին հասնելու համար, պէտք է որ սոէպ լուան տղայը եւ նոյն հագած սպիտակեղիներն յաճախ փոխէն։

Արդէն ուրիշ տեղ պատուիրուած է որ աղայը ծնած վայրկենին դադջ ջուրով լուացման սովորեցնեն։ Այնչեւ նոցա հինգ տարեկան լինիլն ալէտք է տակաւ առ տակաւ ջուրին ջերմութեան տատիճանն իջեցնել։

Այդ լուացումն պէտք է առաւօտուն լինի, առզգուն դարձնելին մի քիչ վերը, այն է երբ անկողնէն զուն դարձնելին մի քիչ վերը, այն է երբ անկողնէն ունեցած խոնաւութիւնն անյետանորա մարմնոյն ունեցած խոնաւութիւնն անյետանոյ։ Պէտք է այն ժամանակ տղան մի տուշտի մէջ կանգնեցնել եւ մի քանի անդամ ծալլուած մի անձեւու դուրին մէջ թաթախել եւ տնովն նախ մի սրունքն ուոց ջուրին մէջ թաթախել եւ տնովն նախ մի սրունքն ուոց մի անձեւու դուրին շոր մի անձեւու դուրին պէտք է նոյն սրբն եւ սրունքն շոր մի անձեւու դուրին պէտք է

չորյնել։ Յետոյ այսպէս ընելու է միւս սրունքին եւ մարմնոյն ամեն կողմին համար ։ Զգուշանալու է մանաւանդ լաւ լուանալ մարմնոյն այն կողմերն որք շատ կը քրտնին, ինչպէս են գլուխն, անութներն, ոտքերն, եւ սրունքներուն մէջտեղի միջոցը։ Պէտք է նաև զգուշութեամբ սրբել ամեն լուացուած մասունքն եւ յետոյ մանկիկն շուտով հագուեցնել, վրան ծածկել եւ թոյլ տալ որ տաքնայ (4)։

ԱԿԱԶԱՆ ԵՒ ՑԱՐԴԱՐԱՆՔ

Այս ամենօրեայ լուացուներու հետ եթէ շաբաթն մի անդամ տղեկն աւազան մոցունեն բաւական է։ Հարկ չէ որ տասն վայրկեանէ աւելի նա մնայ ջուրին մէջ, եթէ շատ երկարի տղուն տկարութիւն կըտայ։

Երբ աւազանէն դուրս ենելու ժամանակը կը մօտենայ՝ մի սպունք առնելով մի քանի անդամ զայն ջըրով լեցնելու է եւ տղուն մարմնոյն վերայ քամելու է այնպէս որ ջուրը ուսին, մէջքին, որովայնին եւ երանցաց վերեւն կաթէ։ Յետոյ չորցնելու համար մի

(1) Թրբական ոճով բաղանիք պէտք չէ տանիլ տղայք՝ մինչև այն ժամանակ որ մեծանալով կամենան իւրեանց յօժար կամքն ընկերակիլ այնտեղ իւրեանց ծնողաց։ Առևելեան ոճով բաղանեաց չնին, անձապատող տեսարանն է ջուրին ջերմութիւնն սարսափ կը պատճառէ տղայց, որը չարտանակ կ'աղաղակեն մինչեւ որ դուրս ենեն։ Շատ տղայք ծան բապի հիւանդացած են միմիայն այս երկիրդին։ Բայց բաղանեաց մարմբ վասանցած են անձամար են աղայոց համար, որը չերմութեան աստիճանն սաստիկ լինելով կը ջլատին, կը թուլանան և ասպա անմիջապէս տիճանն սաստիկ լինելով՝ զանազան հիւանդութեանց կ'ենթարկին։ Նոքա՝ տաք ողին ելնելով՝ զանազան հիւանդութեանց կ'ենթարկին։ Նոքա՝ որք հակառակ թժիշներու կարծեաց, տակախն կը պիտեն թէ առանց զրբական բաղանիք մայնելու մաստաղահատ տղայք անկարելի է զայն թրբական բաղանիք մայնելու մաստաղահատ տղայք անկարելի է զայն մաքրութեան մասին մաքրութեան ասական մեր երկրի ոճով բաղանիք նոյս անձանօթ են։

մեծ եւ տաք լաթ առնելու է եւ զայն գլորելով դդուշութեամբ շիբելու է մարմնոյն այն ամեն մասունքն որք խոնաւ են :

Մեղ համար նախապատիւ է սակայն՝ որ տղայք ստէպ տաշտին մէջ լուանան, որ տւաղան մտցնելէն շատ առաւելութիւններ ունի եւ նորա չափ զգուշութիւններ չը պահանջէր :

Պէտք է վերջին ծայր մաքուր վիճակի մէջ պահել ծննդական գործարաններն ամեն օր լուանալով։ Եթէ ալս մասին ծնողը անզգոյց գտնուին՝ այն ժամանակ տղայք մարմնոյն այն մասանց վերայ բորբոքում եւ ապա մարմաջումն (եռք) կ'զգան, տղան կը քերուի, բորբոքումը կ'աւելնայ եւ ասուի ծագումն կ'առնուն շատ անդամ առողջութեան վնասող սովորութիւնք զորս դժուար կը լինի ուղղել երբ տղան կը մեծնայ :

Պէտք է երբեմն երբեմն ճեռքի ըղունգներն կը տրել եւ չը թողուլ որ մատերու ծայրերէն աւելի երկայնան։ Պէտք է նաեւ ըղունգներն միշտ մաքուր պահել եւ եթէ ծոերու հակումն ցոյց տան ջանալ որ ուղղուին։ Նոյնպէս մեծ զգուշութիւն պէտք է ընել ոտից ըղունգներուն՝ զորս մաքուր եւ կանոնաւոր պահուելու են, ծայրերն ուղիղ կտրուած։ Պէտք չէ որ կօշիկներն ոտքն սեղմեն եւ այսպէսով մի խօթութեան առաջքն կարելի է առնուլ, այն է ըղունգին իւր եղերքի մսին մէջ մտնելն :

Մայրերն ընդհանրապէս կը փափաքին որ իւրեանց զաւակունք գեղեցկահեր լինին եւ այս նպատակաւ կը թողուն որ նոցա մազերն երկարին։ Կը խրատենք որ մինչեւ վեց կամ եօթն տարեկան, թէ մանչերու եւ թէ աղջկանց մազերն կարճ պահեն։ Այս կերպով աւելի դիւրին է զվար մորթն մաքուր պահել եւ ապա գային նոցա մազերն աւելի առատ եւ դեղեցիկ կը

բուռնին։ Բոլորովին անօգուտ է մազերու իւղ քսելն, այն մազերն ողք վրձինով կը շվուին միշտ փայլուն կը մնան։ Եթէ վրձինը մի քիչ կարծր է, դիւրաւ մազերուն վրայ գտնուած թեփերը կը հանէ եւ կը մաքրէ։ Աւելի լաւ է վրձին զործածել քան թէ սանար, վասն զի այս վերջինը մորթը կը գրգռէ եւ մազերը կը թափէ։

Չենք կարող այս ծանօթութիւններն աւարտել առանց խօսելու բերանի եւ ակռայներու խնամքին վերայ։ Ծնողաց շատերն այս մասին զգուշութիւն չեն ըներ, վասն զի, կ'ըսեն, կաթի ակռայներն պէտք է իյնին։ Սակայն աղուն չորրորդ կամ հինգերորդ տարեկան հասակին մէջ, առաջին չորս մեծ ակռայներն կ'ակմին երեւնակ' որք այլեւս չեն նորոգիր։ Այս օրէն սկսեալ պէտք է տղայոց ակռայներու վերայ խնամք տանիլ։ Պէտք է ամեն օր մի վրձինով մաքրել, եւ եթէ ակռայներն դժուարութեամբ կը մաքրուին, վարձինն լւացուած կտաչէն փոշիով գործածել, որ ամեն դեղավաճառի քով կը դտնուի։

Արգիելելու է աղուն որ կարծր նիւթեր ակռայներով չը կատրէ, ինչպէս ընկոյզ, նուշ, պտուղի կուտեր եւլն։ Զգուշանալու է նաեւ որ բերանը ծամուած ուտելիք եղած ժամանակը չը քնանայ։ Վերջապէս երբ վեց կամ եօթը տարեկան եղած ժամանակը՝ երկրորդ ատամնաւորութիւնը կազմող ակռայներն կ'ուշանան երեւիլ, պէտք է ժամանակին չ'անկնող ակռայներն հանել տալ, որպէս զի նոցա յաջորդողներն առանց արհանել բումնին։

Ը.

Ա.Ո.Ռ.Զ.Ջ.Պ.Ա.Հ.Ո.Թ.Ի.Խ.Խ. ԵՒ ԿՐԹՈՒԹ.Ի.Խ.Խ. ԶԳԱՅԱՐԱՆԱՅ

Զգայարանքն մարդուս տրուած են որ զինք շըրջապատող առարկայներու հետ յարաբերութեան մտնէ : Որչափ զգայարանաց գործարաններն կանոնաւորապէս դարձանան , նոյնչափ այդ յարաբերութիւններն կատարեալ կը լինին : Նոքա գործիքներ են որք որքան լաւ վիճակի մէջ գտնուին , այնքան լաւ ծառայութիւն կը մատուցանեն :

Զգայարանաց գործարաններու առողջապահութիւն նը շատ անդամ պարզ մաքրութիւնն է , կամ ինչ ինչ զգուշութիւնք , որպէս զի գործարաններն մի լաւ ուղղութեամբ զարդանան , եւ այդ կարելի է ստանալ ուշ շնութեամբ եւ առանց հոգնութեան զայնս մարդելով :

Հարկ չէ յիշենք , որ այդ զգայարանք հինգ են . շօշափումն , համառութիւն , հոտառութիւն , լսողութիւն , տեսողութիւն , եւ թէ սոցա գործարաններն են մորթն , բերանն , քիթն , ականջն եւ աչքն : Բաւ է մեղ խօսիլ այն խնամոց վերայ , որք մանկութեան հասակին մէջ նոցա զարդացման կը նպաստեն :

§ Ա. Տօշակութիւն . — Շօշափման զգայարանքն ամբողջ մարմնոյն մակերեւոյթին վերայ տարածուած է , ինչպէս է մորթն : Ուստի մորթի ինսամք տանելն այդ զգայարանքի կատարելազործութիւն ասլանովել է : Տղեկի մորթն բարակ եւ փափուկ լինելով՝ պէտք է հեռացնել անտի ինչ որ գրգռիչ կամ կարիչ է : Մորթին վերայ պատահած թեթեւ վերքերն , կարուկներն , փալարներն (gerçures) , ցուրտի խածուքներն եւլն , զգուշութեամբ պէտք է դարձանել , ինչպէս նաև բորբոքումներն ,

ձմեռնակներն եւ սոցա նման բաներն : Նաւ անդամ կը տեսնենք որ տղալը անհանգիստ են եւ քնացած ժամանակնին ցաւ կը յայտնեն , եւ քննելով կը գտնենք որ այդ անհանգստութեան պատճառ մի պարզ սկրթուք է որ վերնամորթն խլելով , մորթն երեւան հանած է , այնպէս որ նոյն մասին վերայ ամենափոքր հպում , ամենափոքր շիում ցաւ կը պատճառէ :

Եթէ ամբողջ մորթն շօշափման գործարանն է , ձեռաց մորթն այդ զործարանին աւելի կատարելազործուած եւ աւելի զգայուն մի մասն է : Այս պատճառաւ անհրաժեշտ է կանխաւ սովորեցնել տղայք որ մատերնին եւ բաղսէնին ճարաւրութեամբ գործածեն : Պէտք է երկու ձեռքերն միեւնոյն խնամով կրթել , որպէս զի որքան հնար է ձախ ձեռքն անյաջողակ չը մընայ , ինչպէս է սովորաբար :

Շօշափման զգայարանքի կրթութիւնն հետեւեալ երկու սկզբունքի մէջ կարող է բովանդակիլ : Ձեռաց մորթն կարծրացնել եւ միանդամայն ձեռքերն յաջողակ ընել այլ եւ այլ զգացումներն իմանալու համար :

§ Բ. Համառութիւն (goût) . — Բներանն եւ մասնաւորապէս քիմքն , լինգերն , շրթունքն , կարող են մի զրգումն ունենալ , որու հետեւանքն է նախ նոցա զգայականութիւնը աւելցնել եւ ապա բթել եթէ զըրգըրումը երկարի : Այս պատահարն յառաջ կոգայ երբ մանուկն մի զրգուիչ նիւթ բերանն կը տանի , կամ ըստիպ համեմեալ կամ աղի կերակուրներ եւ կամ հնացած միսեր կուտէ եւ մանաւանգ երբ դոնոլական ըմպելիքներ կը ճաշակէ : Ընդհանրապէս այս անպատճենութիւններն մանուկն կը բժշկուի երբ ցաւին պատճառն կը հեռացնեն եւ մաքրութեան համար պէտք եղած զգուշութիւններն կ'առնուն : Եթէ սոքա չը բաւեն հարկ կը ինի բժիշկն հրաւ իրել :

Շատ անդամ տղայք կը մերժեն մի ուտելիք որ
վատ համ չ'ունի : Այս պարագայի մէջ պէտք չէ բռո-
նագատել , բայց աշխատելու է , զրկելով կամ վար-
ձատրութիւն խոստանալով , որ ուտեն այն կերակու-
րէն : Շատ անդամ այդ գմկամակութիւնն լոկ անձնա-
հաճ կամքի պատճառաւ չէ , այլ ստամոքսին անյաղ-
թելի զղուանքէն յառաջ եկած , եւ եթէ բռնութիւն
գործածուի տղայն կարող է հիւանդանալ :

§ Գ. Հոգառութիւն . — Ոնդերուն ներքնակողմն
պատող թաղանթն հոտառութեան զդայարանքի տեղին
է : Այս թաղանթն կարող է բորբոքիլ , կարծրանալ
տակաւ , եւ հոտառութեան զդացողութիւնն կարէ ան-
ցողական կերպով անյետանալ , ինչպէս կ'անյետանայ
հարբուխի ժամանակ , եւ կամ մշտնջենաւոր կերպով
կորուսիլ : Այդ պատահարներէն զերծ մնալու համար ,
լաւ է պատուիրել տղեկին որ մատը քթին մէջ չտա-
նի , եւ եթէ ոնդերուն մէջ թեփեր գոյանան պէտք է
գաղջ ջուրով եւ փոքրիկ մի գրեխով լուանալ որ թե-
փերը մաքրուին : Հատուիրելու է մանաւանդ տղայոց
որ օտար մարմիններ քթերնին չը մտցնեն ինչպէս ոլոռն ,
լուրիա եւ պտղոյ կուտեր : Շատ անդամ վտանգաւոր
դիպուածներ պատահած են տղայոց այս պատուէլն
մոռանալով :

§ Դ. Լոողանիւն . — Նախ պէտք է ականջն ստէպ
լուանալով կատարեալ մաքուր պահել , ամեն որ հա-
նել այն մոմագոյն ազտի կոյան որ ականջի խողովակի
մէջ կը գոյանայ եւ որու ֆէջ (cérumen) անունը կը-
տան : Այս ազտն եթէ թողուն որ դիպուէ կարող է
մասամբ կամ կատարեալ խլութիւն պատճառել : Եթէ
ականջն ամեն օր այսպէս չը խնամելով , մի տղու ա-
կանջն այդ գէջով գոցուէ՝ պէտք է գաղջ ջուրով նե-
րարկութիւններ (injection) ընել եւ կրկնել մինչեւ որ

Բոլորովին ականջն բացուի : Երբ ականջին մէջ թեթեւ
մի գրգռում պատահի կտատեակի (մասն , եպէմ ին-
քնէ) ջուրով ներարկութիւններն օգուտ կ'ընեն : Բաց
եթէ տղուն ականջն մէջ բորբոքում եկած է , պէտք է
բժշկի զիմել փոխանակ պառաւ կանանց զեղերը փոր-
ձելու՝ որք ոչ միայն չեն բժշկէր , ալ եւ շատ անգամ
ցան կը սաստկացնեն . վասն զի լրջօրէն գեղատուու-
թեան չը դիմած՝ ի զուր ժամանակ կը կորուսանեն :

Խստիւ պատուիրել պէտք է տղայոց՝ որ երբէք
օտար նիւթեր ականջի մէջ չը մտցնեն : Եթէ հակա-
ռակ այս պատուէրի , բոյսի կուտեր կամ ուրիշ նիւ-
թեր ներս մղեն ականջէն՝ կարելի եղածին չափ չուտ
բժշկի ձեռօք հանել տալ պէտք է եւ այսպէսով կարե-
մի է ամենածանր պատահարներուն առաջն առնուլ :

Պէտք չէ մոռանալ , որ լսողութեան գործարանն
ուղեղին հետ անմիջական յարաբերութիւն ունի , եւ
թէ սորա ոյժով կամ յանկարծական տատանումն , կա-
րող է այդ լսողութեան պաշտօնին մասամբ կամ ամ-
բողջապէս կորստեանը պատճառ լինիլ :

Փորձուած մի բան է թէ սուր ճիշերն , ականջին
վերայ սաստկածայն համբոյըններն , հրազէններու ոյժ-
ին բամբիւններն եւ այլն խլութիւն յառաջ բերած են
լսողական ջիղին անզգայանալովն կամ թմբուկին (tym-
pan) պատառելովն , նոյն պատճառներն երբեմն իսկ
մինածութիւն (convulsion , „բաղճ“) առթած են , ո-
րոց հետեւանքն եղած է ցկեանս խլութիւն : Վտան-
գաւոր բան է մի տղու ականջն քարշել կամ ականջին
զարնել : Հատ անդամ այդ գործարանի դուրսի մասին
վերայ մի ոյժգին հարուած ծանր պատահարներու տե-
ղի տուած է նորա ներքնակողմն :

Մայրերն պէտք է համոզուած լինին որ իւրեանց
փոքրիկ աղջկանց պէտք չէ օղ կրել տան : Դա ոչ մի-
3

այն անօդուտ մի բան է, այլ եւ փուծ տեղը պատճառ
կը լինին, որ ականջի վարի մասն՝ որտեղէ օդն կախ-
ուած է, կը պատառի (1) :

§ Ե. Տեսողանիւն : — Զգայարանաց ամենն դործա-
րաններէ տեղի աչքն լուրջ հսկողութեան պէտք ու-
նի, վասն զի տղայութեան ժամանակն է որ ինչ ինչ
աչքի խօթութիւնք կ'ստանայ մարդս, զորս վերջը բու-
ժելն անհնարին կը լինի :

Պէտք է հաւասարապէս զգուշանալ, որ տղայք
ոչ խիստ պայծառ լոյսի սովորին եւ ոչ խաւարի : Պէտք
է որ նա չափաւոր մի լոյսի ընտելանայ : Պէտք չէ զայն
արեգակի լոյսի մէջ թողուլ, մանաւանդ երբ նորա
ճառագայթներն աւաղոտ կամ ձիւնապատ մի հոգի վե-
րայէ կ'անդրագառնան : Պէտք է զգուշանալ նաև որ
խիստ փայլուն եւ գոյնաւոր առարկայներու վերայ աչ-
քերը չը սեւեռէ, կամ յանկարծ իսր մթութենէ պայ-
ծառ լոյսի չ'ելնէ, ապա թէ ոչ աչաց զգացողութիւնը
արագապէս կը նորուազի :

Տկար լոյսն եւս յօդնութեան մի պատճառ է, վա-
սրն զի աչքն չափազանց զգայուն դառնալով, երբ ա-
ւելի մի լուսաւոր տեղ գտնուի՝ անհանգստութիւն կը
դդայ :

Նայելու է որ տղուն անկողինն պատուհաններու
դիրքին նայելով յարմար մի տեղ դրուած լինի : Եթէ
անկողինն յարմար տեղ դրուած չէ՝ չատ անդամ շիլու-

(1) Քանի որ քաղաքականացեալ աշխարհն տակախն պահած է,
վայրենեաց սովորութիւններին մին, այն է մորթունը մի կողմն ծակել զար-
դարուելու պատրուակա, լաւ է սպասել որ զոհէ ականջի բլթակն բա-
ւական կարծրանայ, ասել է աղջիկն գոնէ տասն տարին լրացնէ և ապա
ծակել նորա ականջն : Փոքր Արօնյալ կանանց շատերուն ականջն երկու
և երեմն երեք տեղէ պատառուած է, վասն զի նորա դեռ օրորուին
միջ եղած ժամանակն աղջկան ականջնելն կը ծակեն : (Յ. Թ.)

թիւն յառաջ կը գայ : Արգիլելու է նաև որ աղայք
գիշերն երկար չը հսկեն գաղի լուսութիւն, կամ ճրագի-
դողգոջ բոցին առաջ : Երբէք պէտք չէ թողուլ որ
տղայք գիշերը կարդան կամ աշխատին :

Պէտք է մայրերն նոցա արգիլեն մատերով աչ-
քերնին շփերն, վասն զի տղայոց ձեռքերն միշտ մաքուր
չը վինելով շատ անգամ այդ շփումէն բորբոքումներ
յառաջ կըդան, զորս գժուար կը լինի բուժել՝ եթէ
տղան փափուկ կաղմուած ունի : Ամեն առաւօտ ման-
կան աչքերն քանի ջուրով պէտք է լուանալ, որպէս զի
քունի ժամանակ նոցա անկիւններն դոյացած բիժը
(ճպուռ) ելնէ եւ արտեւանունք բացուին եթէ կպած
են :

Տղայութեան ժամանակն է որ մարդս կարճապէս
կը լինի, որով չը տեսներ փոքր ինչ հեռաւոր եղած ա-
ռարկայներն, նյնովէս եւ հեռագետանիւնն, որով միմի-
այն հեռի գտնուած առարկայներն կը տեսնէ, մանուկ
հասակին մէջ կ'ստացուի : Մի հոգատար եւ զգոյշ մայր
կարող է իւր որդին այս երկու տկարութենէն եւս
զերծ պահել :

Մինչեւ եօթն տարեկան հասակն մարդուս տե-
սութեան ասպարէզը կարծ է, եւ տղան կ'աշխատի որ
առարկայներն իր աչքին մօտեցնէ, գրեթէ մինչեւ
քիթին ծայրին դպցնելով : Եթէ հսկողութիւն չ'ընեն՝
դղան կարծատես կը լինի, մանաւանդ երբ նա մի քա-
զքի մէջ կը բնակի : Պէտք է որ մայրն ժամանակին
վարժեցնէ որդին որ գործածած նիւթերն քսան կամ
երեսուն հարիւրորդամեղը հեռաւորութեամբ բռնելով
նայի . նամանաւանդ երբ կ'սկսի կարդալ, գրել կամ
ասեղնապօքութեամբ զբաղիլ :

Պէտք չէ երբէք տղայոց ձեռքն փոքր աւառերով
տպուած զբքեր տալ : Երբ ընթերցման կ'օկսին, լա-
տպուած զբքեր տալ :

ւագոյն է նոցա մեծ տառերով տպուած դասագրքեր
տալ : Մինչեւ իսկ խաղալիկներուն համար պէտք է
զգուշութիւն ընել , եւ խիստ փոքր խաղալիկներ չտալ
ձեռքերնին , վասն զի մանուկն կը պարտաւորի այն ա-
տեն աչքերուն շատ մօտը բերել որ լաւ տեսնէ եւ
կարճատես կը լինի ի վերջոյ :

Այն տղայք՝ որք քաղաքաց մէջ նեղ օթեւաններու
(appartement) մէջ կ'ապրին՝ եւ որոց հօրիզոնն է մի
միայն բակի կամ փողոցին միւս կողմը գտնուած տու-
ներու պատերն , պէտք է , երբ ման գալու կ'ելնեն ,
ստիպել որ բաւական հեռու գտնուած առարկայներն
դիտեն եւ նկարագրութիւնն ընել նոցա այդ առարկայ-
ներուն : Սա մի օգտակար վարժութիւն է նոր ուսա-
նող աղայոց համար եւ խիստ լաւ մի միջոց աչքերն
հանդչեցնելու համար : Յայտնի մի իրողութիւն է որ
զիւղերն եւ ծովեղերքներն բնակողը՝ ընդհանրապէս
հեռուն լաւ կը տեսնեն , վասն զի ի մանկութենէ վար-
ժուել են խիստ հեռաւոր առարկայներ դիտելու :

Բայց սոքա միեւնոյն ժամանակ , մի քիչ մերձա-
ւոր առարկայներն խիստ որոշ չեն տեսներ , սոքա հե-
ռատես են միայն : Ոոցա իսկ պէտք է վարժեցնել որ
մօտաւոր առարկայներն դիտեն , եւ այսպէս կարելի է
չափաւոր ասոլարէզով մի տեսողութիւն ստանալ :

Թ.

ՄԱՐՄԱԼԻԹԱԿԱՆՔ — ՊՏՈՅՑՏՔ

Մայրերն պէտք չէ բնաւ մոռանան թէ մանուկն
աղատ օդի մէջ ապրելու պէտք ունի : Որչափ նա կա-
րող լինի աղատ օդի մէջ ապրի՝ նոյնչափ նորա կա-
նոնաւոր աճումն եւ առողջութիւնն կ'ապահովին :

Սուաւօտուն կանուևս , մանկիկն լուացուելէ եւ
արդարուելէ անմիջապէս վերջը , պէտք է սենեակին
պատուհաններն ամրողջապէս բանալ , որպէս զի օդն
մաքրուի եւ լոյսն ու արեգակն ազատորէն մուտ գըտ-
նեն այն տեղ : Յեղեկն պէտք է յարմարագոյն ժամն
որոշել շրջադարձեան համար , այն է արեգական
փայլած ժամանակն , այն ժամուն՝ ուր ըստ եղանա-
կին , ոչ շատ ցուրտէ եւ ոչ շատ տաքէ վախ կայ : Ե-
թէ մանկիկն քաղաքէն դուրս կարող են տանիլ , ա-
մինչն լաւն այն է : Եթէ քաղաքն խիստ ընդարձակ
լինելով այդ անկարելի է , մայրն այն ատեն պէտք է
իր մանկիկն հասարակաց պարտէզներն տանի , եւ լաւ
պէտք է գիտնայ թէ չատ անդամ նեղ , մութ եւ քիչ
արեւ տեսնող փողոցներու մէջ զայն փոքրիկ կառով
պտտցնեն բաւական չէ երբէք : Այդ հանապազօրեայ
պտոյտն պէտք է կանոնաւոր կերպով կատարի , թէ
ձմեռն եւ թէ ամառը , բացի երբ յորդառատ կ'անձ-
րեւէ եւ կամ ցուրտն արտաքոյ կարգի է : Եթէ օդը
վատ է , պէտք է լաւ պատսպարեալ եւ չոր տեղերն
ընտրել , հարաւի կամ արեւելքի դէմ : Ամառն զավ եւ
շուը տեղերն պէտք է լնտրել , որպէս զի մանկիկն
տաքէն կամ արեւու կիզիչ ճառագայթներէն պահպան-
ուի : Այն տարիքին մէջ արեւաբարենին ծանր հիւան-
դութեանց պատճառ կարէ լինիլ եւ դիւրին է մանկան
ստանալ զայն : Ամառն առաւօտեան պտոյտն խիստ լաւ
մի բան է եւ ցերեկի ճաշն մանուկն աւելի ախորժա-
նոր կ'ուտէ : Եթէ օդը կը ներէ , կէս օրէն վերջը կըր-
կին կարող է նա դուրս ենել (1) :

(1) Մեր երկիրն՝ ուր հասարակաց պարտէզներ ըլքան , տանց
մասնաւոր պարտէզներն կարեն այս նախառակին ծառացիւն եթէ բաւական
ընդարձակ են պտոյտի համար : Լաւ է նաև ծովեղերքն շրջապայմբնեւ
տղայք . վասն զի ծովին վշած մեղմ օդն խիստ առողջարար է մարդուս :

Կարելի չէ եւ պէտք չէ դատապարտել տղայք
որ մեծ մարդոց նման շրջագային : Հարկ է որ նոքա
պտոյտի ժամանակ կարողանան դաշտեաց վերայ զլո-
րիլ , վազել , բարձր տեղեր ենել , մի բառով մարմնա-
մարզութիւն ընել : Մայրէն պէտք չէ որ շրջագա-
յութիւնն նկատեն իբր մի առիթ իւրեանց զաւակաց
հագուստներն ցոյց տալու համար , այլ պէտք է պարզ
զգեստ հազցնեն որպէս զի տղայք եւս առանց իւրեանց
հագուստը մտածելու կարողանան խաղալ , վազվել ,
ցատկել եւ դետինը գրիլ : Խրաւ է որ այդ խաղերու
ժամանակ տղայք կարող են անկնիլ , մի կողմերնին
ցաւցնելով այտայցք զոյանալ եւ կամ ճանկոթիլ : Բայց
դոքա անվես բաներ են , վասն զի տղայոց մարմինն
կակուղ լինելով ցաւն եւս թեթեւ կը լինի , եւ այսպէս
անկնելով ենելով կը սովորի նաեւ ապագային աւելի
խոհեմ լինիլ , եւ աւելի զգուշ որ ուրիշ անգամ այսպիսի
բան չը պատահի : Այս խրատներն թէ աղջկանց հա-
մար է եւ թէ մանչերուն , վասն զի աղջկունք եւս այս
տարիքին մէջ պէտք ունին ցայտելու , վաղելու եւ
սսանելու :

Երբ կ'անձրեւէ եւ տղայք չեն կարող դուրս ել-
նել , պէտք է թոյլ տալ որ օդաւէտ մի սրահի մէջ խա-
ղան : Պէտք չէ յանդիմանել եթէ փոշի կը հանեն կամ
աղմուկ կը յարուցանեն , վասն զի պէտք չէ մոռանալ
թէ դաշն կետնէց շարժումն է : Պտոյտն պէտք չէ չափա-
զանց երկար տեւէ , պէտք է որ տղուն ոյժերն գոր-
ծածաւին , բայց ոչ թէ չափէն աւելի զայն յօդնեցը-
նեն : Այս տղայն՝ որ պտոյտէն վերջը զրկելով հարկ
կը լինի տուն դարձնել եւ որ տունը համնելէ վերջը
չուղէ ուտել եւ կը ննջէ , այն տղան հարկ եղածէն
աւելի յօդնած կը համարուի :

Այս մասին բացարձակ մի կանոն հաստատելն ան-

հընար է : Պէտք է ամեն մի տղայ զատ զատ ուսումնա-
սիրել , եւ ճանաչել նորա կարողութեան աստիճան , որ-
պէս զի այն աստիճանէն աւելի մի բան չը պահանջուի
անկէ : Երբ մանուկն յօդնած է անմիջապէս թոյլ տալ
հարկ է որ հանգչի : Երբ ժամանակէն առաջ մի մանուկ
քայլեցնել կ'ուզեն , կ'ստիպեն որ դեռ ոյժը չ'եկած
քայլէ , եւ մանաւանդ երկար տաեն քայլէ , այն ժա-
մանակ նորա փոքրիկ ոտքերը կարող են տձեւիլ , եւ այդ
տձեւութիւնն զժուար կը լինի բուժել : Այնպիսի շար-
ժումներ կան որք վտանգաւոր է տղայոց վերայ փոր-
ձել , ինչպէս զանոնք զլիսէն , ականջներէն , մի բազու-
կէն բռնելով վեր վերցնել եւ կամ օդին մէջ ձօճել :
Այդպիսի կատակներէ երբեմն ամենամեծ վտանգներ
պատահած են :

Պէտք է տղայոց մարմնակրթանք (gymnastique)
ուսուցանել , երբ նոքա դեռ վեց տարին շեն լրացու-
ցած : Մարմնակրթանքն , ինչպէս կը հասկնանք , ոչ
միայն այդ հասակին մէջ անօդուտ է այլ եւ վտանգա-
ւոր : Բայց մի յոյժ օգտակար բան է ուսուցանել տը-
զայոց , երբ վեց կամ եօթն տարեկան կը լինին , որ
մարմնոյն այլ եւ այլ մասունքն չափական (rhythme)
կերպով շարժեն : Այդ շարժումներն եթէ երգով միա-
սին լինին լաւագոյն եւս է , վասն զի այնպէսով լանջը
թոքերը , մի բառով ձայնն կը կազզուրի : Տղայք կա-
րող են նաեւ այս այլ եւ այլ կրթութիւններն ընելու
համար ընկերներու հետ միանալ :

Ժ.

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹԻՒՆ — ՍՈՐՅ. ՎՆԱՍՆԵՐՆ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Մայրեր եւ հայրեր շատ անդամ խրոխտանօք ցոյց կուտան իւրեանց որդիքն իր փոքրիկ սքանչելիքներ, որք երեք կամ չորս տարեկան եղած ժամանակին գրել եւ կարգալ գիտեն կամ գոնէ կարող են մի առակ, մի չնորհաւորութեան ոտանաւոր կամ սոցա նման բաներ գոց արտասանել : Այդ մանկիկներն իւրեանց ծնողաց համար փոքրիկ հրաշալիքներ են, արտաքոյ կարգի խելացի եւ համարձակախօս, որոց փառաւոր մի ապագայ կը գուշակեն արդէն : Բայց, աւազ, երբ այն տարիքն կը հասնի ուր մանուկն պէտք է լրջօրէն ուսանի եւ իւր ասպազէզն պատրաստէ, չորս տարեկան սքանչելիքն իւր վրայ գրուած յոյսերն ՚ի գերեւ կը հանէ, նա անշան մի երիտասարդութիւն պիտի ունենայ եւ յապագային անօդուտ մի անձ պիտի լինի : Ընտանիքն չարաչար կը տրտմի յայնժամ. եւ սակայն նա է միակ այս մասին յանցաւորն, վասն զի նա՛ ուզեց որ ծառն իւր աճումը չ'աւարտած պտուղ տայ: Նա խեղճ տղեկին ուղեղին վերայ մի աշխատութիւն բեղուց զոր չը կարողացաւ տանիլ : Գիւղացին եւ գործաւորն աւելի խելացի են այս մասին քան բարձրագոյն գասակարգի անձինք, նոքա իւրեանց որդոց երբէք մի մարմնային աշխատութիւն չեն տալ զոր չը կարողանան տանիլ : Եթէ մարմնոյ անդամքն արտաքոյ կարգի աշխատցնելն վտանգաւոր է, եւս առաւել վընասակար է ուղեղն չափազանց յօդնեցնելը, վասն զի սա է մեր մտածութեանց գործին, սա է որ մեր հոգին

մեղ շրջապատող իրաց նետ հաղորդակցութիւն կը դնէ (1) :

Եթէ մի տղայ խիստ կանուխ ուսման պարապեցնելն վտանգ աւոր է, պէտք չէ սակայն որ տղիսութեան մէջ մնայ, պէտք է դաստիարակել զայն ըրջապատող ամեն առարկաներու վերայ նորա ուշադրութիւնը գրաւելով եւ մեկնել նմա թէ ինչ են ամեն ժամանակ իւր մօան գտնուող նիւթեր : Պէտք է մանաւանդ որ ամեն բանի վերայ ճզգրիտ մի գաղափար տրուի (2) . ընտանեաց մէջ պէտք է որքան հնար է մայրական ասուած մէթոտի հետեւիլ եւ առաջին գիտելիքներն խաղի ձեւով պէտք է աւանդուին : Եթէ դասառութեան պէտք է գնայ անպատճառ՝ դասր քիչ ժամանակ տեւելու է, եւ ստէպ հանգիստ պէտք է առնու մանուկին :

Պէտք չէ որ մէկ քառորդէն աւելի դասախոսութեանց հետեւի եւ նոցա միջոցին պէտք է որ գնայ խաղայ նա բացօքեայ մի տեղ : Եթէ մի տղայ վեց տա-

(1) Մեր աղջին մէջ ծնողը, մանաւանդ զիւրակեցիկ դափն մէջ, սովորութիւն ունին մի քանի լեզուներ միամին սովորեցնել տղայց, ինչպէս հայերէն, թուրքերէն, և մանաւանդ այն աղաւաղէալ յունարէնն որ աղամինք կ'աւանդէն : Այսակսով կ'ուզեն որ տղայն դիւրութեամբ ուսանի այն լեզուներն որ վերջը զժուարութեամբ ձեռք կը բնէք : Սակայն այս բան այնպիսի մուաւոր ծանր աշխատութեան կը մատնէ զմանուկն, որ կարող է մինչև անդամ ուղեղի կողմանէ վասպիլ : Փորձուած բանէ որ բանի մը լեզուներ միամին սովորող տղայք միշտ զբաղած կ'երևին երբ նոցա մի հարցում կ'ուզեն, և դիսուած է որ այսպիսի միամերէ շատ աւելի ուշ լեզու կ'ելնեն : Պէտք է լաւ համոզուած լինին ծնողք, որ մայրէնի լեզուն միայն երբ կարող կը լինին լաւ աւանդել երկրորդ մանկութեան մէջ, իւրեանց նուրբական պարտաւորութիւնն այս մասին լուզին կատարած կը համարուին :

(2) Տղայց հետաքրքրութիւնն որքան կարելի է յագեցնել պէտք է և բնա որ և իցէ պատասխան տալ պէտք չէ նոցա հարցմանց, միմիայն երկար խօսելու ձանձրութենի աղաւանելու համար :

(Ծ. Թ.)

բեկան եղած ժամանակ կարդալ գիտէ արդէն , եթէ վարժեցուցած են զայն խորհիլ , նորա հայրն եւ մայրն պէտք է ինքզինքնին երջանիկ համարին եւ այն ատեն իրաւամբ կարող են յապատաշին լուրջ յառաջադիմութիւն ակնկարել իւրեանց զաւակէն , վասն զի այն հողըն որ ուսուցիչք պիտի սերմանեն , նա արդէն պատրաստուած է , նա մանաւանդ որ այն հողն սպառուած է արդէն :

Համառօտենք մեր խօսքն : Երկու տարեկանէ վեց տարեկան մի տղու համար որչափ կարելի է քիչ աշխատութիւն պէտք է եւ որչափ հնար է աղատ օղի մէջ ապրիլ :

ԺԱՌ

Ա.Ո.Ո.Պ.Զ.Ո.Պ.Հ. Ո.Ր.Պ.Ե.Ս. Ն.Ա.Խ.Ս.Զ.Գ. Ո.Ւ.Շ.Ա.Կ.Ա.Ն
Բ.Ա.Ր.Ո.Յ.Ա.Կ.Ա.Ն.Ո.Ւ.Թ.Ի.Ի.Ն

Վերոգրեալ մի քանի խրատներն չենք կարող աւարտել , առանց մայրերուն ուշադրութիւնն դրաւելու ամենափափուկ մի նիւթի վերայ , որ միանգամայն խիստ կարեւոր է իւրեանց որդւոց ապագային նկատմամբ : Այս պատճառաւ պիտի ջանանք որքան հնար է խոհականութեամբ այս նիւթի վերայ խօսիլ : Մի մօր սիրտն կարող է մեր ըսելիքն գուշակել :

Երբեմն կը պատահի որ տղայք կը հինգրնան , կը տկարանան եւ զիւրագրդիս կը լինին : Նոյա քունը յուզեալ է եւ չըտայ հանդսութիւն : Ծնողը չեն կարող մի հիւանդութիւն դանել , այդ յօդնութիւնն աման կը վերագրեն եւ ոչինչ կ'ընեն դարմանելու համար այդ վիճակ :

Սակայն ցաւն կը յաւելնայ , տղայք ջլային անհանդ ստութիւններ կ'զգան՝ որք նմանութիւն ունին մինաձկութեանց (convulsion) հետ : Թող մայրերն հոկողութիւննին կրկնապատկեն , գուցէ իւրեանց խեղճ որդիքն այնպիսի սովորութեանց զոհ եղած են՝ որք գերեզման կարող են տանիլ : Թող հրաւիրեն բժիշկն , եւ իւրեանց ունեցած կասկածներն հաղորդեն նման : Գուցէ մտադիր մի քննութիւն ցայց կըտայ՝ թէ այդ տիրալի սովորութիւններն մի յոտի կազմուածքի կամ տեղական մի գրդուութեան հետեւանքն են : Եթէ այսպէս լինին ստուգուի , այն ատեն ճարտար խնամօք ցաւի պատճառն եւ նոյն խոկ ցաւն կարելի է անյետացնել :

Եթէ բժիշկն ոչ մի ֆիզիքական պատճառ . ըլ գլունէր , այն ատեն մայրերն պէտք է դիտեն մանաւտնդ տղուն մօտը գտնուողներն , ստնտուներն , աղջիններն , աւելի չափահաս տղայք , եւ շատ անգամ պիտի տեսնեն թէ մալորեցուցիչ անձինք այդ խեղճ վորքը բիկ արարտաներու մոլութեան ծանօթացնել են , երբ սոքա տակաւին չեն կարող իմանալ մոլութեան ինչ լինել :

Ինչ որ խոկ լինի , այս տեսակ բաներուն գարշութիւնն խստութեամբ պէտք է հասկացնել տղուն : Նախ պէտք է արգիլել իւր մաքրութեան հետ անհամաձայն մի գործ , յեւայ նորա խոճին դիմել , եւ մինչեւ անգամ պատճել :

Տղայց այդ սովորութեանց համար ունեցած յակումն խոտորեցնելու համար լաւագոյն միջոցն է այնպիսի խաղերով զայն զբաղեցնել , որք մարմինն յօդնեցնելով խորին եւ արագ քուն կըտան : Միւս կողմանէ զիւրագրեան հագուստն մի երկար եւ պարկի նման մի շրջազդեստ պէտք է լինի ձեռքերէն եւ ոտքերէն

աւելի երկայն, այնպէս որ կարողանան ծայրերն մի լորով կապել առանց տղուն շարժութերն արդիլելու : Պէտք է նաեւ որ վերջին ծայր փոյթ տարուի մաքրութեան մասին, որպէս զի ամեն գրգռման պատճառներն վերնան :

Բայց կանխաւ զգուշանալն լաւագոյն է քան բուժելն, վասն որոյ պէտք է, որչափ հնար է, տղաք օտարաց ձեռքն չը յանձնել, եւ եթէ պարտաւորուած են յանձնել օտարների, անհրաժեշտ է որ սոցա վերայ մեծ հսկողութիւն բանեցնեն (1) :

Ե Զ Ր Ա Կ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վերոգրեալ էջերու մէջ աշխատեցանք յայտ առ նել Չէն Յ տարեկան տղայոց առողջապահութեան մասին հարկ եղած դլիսաւոր սկզբունքներն : Մեր աշխատութիւնն աւարտելու պահուն՝ կարող ենք այդ սկզբունքներն հետեւեալ նախադասութեամբ. համառօտել : Մի տղու հարկ է Ա. առատ ջուր լուացմանց համար : Բ. առատ ազատ օդ : Գ. ուտելեաց պարզութիւն առատ կաթով եւ հացով : Դ. գրգռութիւններէ կատարեալ հեռացումն : Ե. մի աջալուրջ հսկողութիւն

(1) Զարմացմամբ դիտած ենք որ, Ա. Պօլսոյ նոյնիսկ զարգացած համարեալ ընկերութեանց մէջ՝ ըստ բաւականի դպոյշ չեն տղայոց ներկայութեան խօսած ժամանակնին : Մէծերն տղայոց հասկացողութեան կարևորութիւնը՝ տալով սամձարձակ կը խօսին չափահաներու կենաց այն պիտի մարդամանառութեանց վերայ, զորս հաղիւ ներեալ է խօսիլ բարեկիրժ մի ընկերութեան մէջ : Պէտք չէ մոռանալ որ տղայք կարծուածն աւելի հետարքիր և խորամանկ են և նոցա վալովուն երևակայութիւնն զիրայ կը հանէ ամեն խօսք իւր հետեւթիւն : Պէտք է նաեւ որ հեռացնեն տղայք ամեն անդամ որ հիւանդութեան կամ մարդկացին այլ տառապանաց վերայ կը խօսին թէ թշշկի և թէ ուրիշներու հետ, վսան զի գեռահաս մանկունք պէտք չ'ունին տակաւին կենաց տիսուր կողմերուն անշեակ է լինիլ : Նոցա ամենին երջանիկ օրենքն յարգել հարկ է : (Ծ. Թ.)

մօր կողմանէ, որպէս զի հեռու մնան իւրեանց զաւակաց մատէն ամեն ինչ որ կարող է մի վասնդ լինիլ թէ փեղփական եւ թէ բարոյական մասին :

Զենք կարող ուրիշ մի բան աւելի ասել մայրեռու՝ քան ինչ որ ըստ եմք «Առողջապահութիւն եւ տածումն առաջին մանկութեան» գրքովին վերջը : Պարտ է մեզ ուրեմն կրկնել աստ այն խօսքերն իբր եղրակացութիւն նաեւ ներկայ պրակիս :

Այստ կաւարտի մեր պաշտօն : Այստ կ'սկսին մայրերու պարտականութիւններն :

«Նոցա ըսինք մեք՝ ինչ որ պէտք է ընեն, պատշաճաւոր կերպով իրենց մանկունքը տածելու համար և իրենց կը մնայ այժմ մեր գծած կանոններն ըմբռնել եւ ի գործ դնել :

«Նոցա սրտամաշ վաստակոց փոխարէն, քաղցր վարձատրութիւն մը կ'սպասէ զիրենք : Իրենց զաւակը պիտի մեծնայ կորովի եւ կայտառ : Քսան տարիէն եւ տեւ վստահութեամբ եւ պարծանքով պիտի յենուն իրենց որդւոյն թեւին վերայ, երբ զայն մանկութենէ մինչեւ ի չափահասութիւն հասցունեն :

«Եթէ իրենց զաւակն աղջիկ մ'է, զայն եւս բարեբաստ կատարելութեամբք զարգացուցած պիտի լինին, երբ նա գեղատեսիլ մանկամարդ մի կին լինի :


«Այսպէսով մայրերն արժանացած պիտի լինին այն նուրիսական պաշտօնին՝ որ Աստուած յանձնած է իրենց, թոյլ տալով որ մայրութեան խնդութեանց եւ ցաւոց մասնակցին ժրապէս :

«Ընկերութիւնն՝ այսպիսի մայրերը արժանաւուրապէս պիտի մեծարէ, քանզի պարտաւորութիւննին կատարած պիտի գտնուին :

«Մարդկային աղջը պիտի օրհնէ զիրենք երախտակ էտ սրտով :

Թող ներուի մեզ սակայն ըսել հայրերուն թէ ,
որչափ տղան կը մէծանայ՝ նոյնչափ պէտք է իրենք
եւս մասնակցին նորա ֆիզիքական եւ բարոյական կըր-
թութեան եւ թէ , դիմաւորապէս երկրորդ մանկութեան
մէջ , պէտք է նորա մօր նման չը զլանան իւրեանց հո-
ղ ածութիւն եւս անձնուիրութիւն , որպէս զի մօր
նման նոքա եւս արժանանան իւրեանց զաւակաց եւ-
րախտագիտութեան , երբ սոքա իւրեանց կարգին ըն-
տանեաց տէր լինին : Արժանանան նաեւ հայրենեաց
եւ ամբողջ մարդկային ազգի երախտագիտութեան :







BADOUREAU sc

L BOUREAU

1182
1183
1184
1185
1186

ՀՀ Ազգային գրադարան



NL0005583

ՀՀ Ազգային գրադարան



NL0005584

ՀՀ Ազգային գրադարան



NL0005585

ՀՀ Ազգային գրադարան



NL0005586

ՀՀ Ազգային գրադարան



NL0005587

2013

